

ՀԱՅ ՈՐԲԱԽՆԱՄ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԱՅՆԹԱՊԻ ՈՐԲԱՆՈՑ  
ՃԻՆԻԷ - ԼԻԲԱՆԱՆ

---

Ա.ԿՆԱՐԿ ՄԸ  
ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՆ

ԷԻ

ՔԱՌԱՄԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ


(1919 ՕԳՈՍՏՈՍԷ 1923 ՅՈՒՆԻՍ)



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԳԱՍՏՊԵԱՆ

Ա.Գ.Ն.ՔՈՍՏԱՆԿՐԵԱ

1923



ՀԱՅ ՈՐԲԱԽՆԱՄ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԱՅՆԹԱՊԻ ՈՐԲԱՆՈՑ  
ՃԻՒՆԻԷ - ԼԻԲԱՆԱՆ

Գր. ՄՕՂԱՐԵԱՆ

9

# ԱԿՆԱՐԿ ՄԸ

## ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՆ

ՆԻ

ՔԱՌԱՄԵԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

(1919 ՕԳՈՍՏՈՍԷ 1923 ՅՈՒՆԻՍ)


377  
747



ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ԳԱՍԱՊԵԱՆ

ԱՂՆԵՔԱՆՆԳՐՈՒ

1923



քսան հազարի մօտ հայութիւն մը կար արդէն քաղաքին մէջ և Պիրէնիկի, Տէր-Չօրի կողմերէն նորանոր խմբեր կը հասնէին ամէն օր: Miss Frearsonի Մարտինի որբանոցէն ետք, ACRNE(\*) յաջորդաբար հիմնած էր իր մանչերու և այճկանց որբանոցները, որոնց վրայ կուգար աւելնալ Mr. Travis ինն ևս, Հալէպէ փոխադրուած:

Որբանոցներու շատութիւնը, սակայն, պատճառ մը չէր որ նորերու կարիք չմնար: Բօր-Սաիաի քէմբին Այնթապցի որբերը եկած և դուրսը մնացած էին, ուրիշներ ալ կային որոնք կը հասնէին Անթուրայէ և Սիւրիոյ, Տէր-Չօրի զանազան անկիւններէն, վերջամեաց զաղթական խմբերու հետ:

### ՈՐԲԱԿՆԱԿԱՆ ՍՈՍՈՒՄԱԿԱՆ ՍՈՍՈՒՄԱԿԱՆ

Այդ օրերուն էր, երբ, Եգիպտոսի Հայ Որբախնամ Ընկերութիւնը, որ զինադադարէն ետք կարճ ատենի մէջ ա՛յնքան գնահատելի գործունէութիւն մը ունեցած էր Անթուրայի, Պալատա-Պազուպայի, Ատանայի որբանոցներու ն և Սիւրիոյ ընդհանուր կարօտելոց օգնութեան և հոգածութեան գործերուն մէջ, իր երկու պատուիրակներուն, փաստարան Տ. Յակօր Ալազարժի և Տ. Հ. Ազատեանի առաջելաթեամբ կը ձգտէր իրականացնել Այնթապցի մէջ հիմնելի Ազգային Որբանոցի մը ծրագիրը: Լսնտանի Հայոց Միացեալ Ընկերութեան օժանդակութիւնը և Բրիտ. Զինուորական Իշխանութեան խոստացուած աջակցութիւնը քաջալեր կը հանդիսանային Որբախնամին, որպէս զի փութով հետապնդէր իր այդ ծափահարելի ձեռնարկը:

### ՏՆՕՐԷՆԻ ՀՐԱՆՈՒՄԸ

Տիար Ազադարժ Պէյրոթի և Հալէպի Անդլ. Զինուորական Իշխանութեանց հետ տեսնուելէ և անոնց ալ աջակցութիւնը ապահովելէ անք, հիմնելի որբանոցը կառանի մը կապելու առաջադրութեամբ, գործնական քայլեր կ'սկսի ասնել Հալէպի մէջ: Որբանոցին Տնօրէնութեան պաշտօնը կ'առաջարկուի Տիար Ղազարոս Ղալիկեանի, փորձառու կրթական վաստակաւոր մը և նախկին Տնօրէն՝ Այնթապի Ազնական երկրորդական վարժարանին, որ 1919 Մարտէն ի վեր կը զանուէր Համա, իբրև Տնօրէն՝ Բրիտանական Իշխանութեան պաշտպանութեան սակ ծնունդ առած որբանոց-այրիանոցի:

(\*) Այժմու Near East Relief (Ամերիկեան Նպաստամատոց):

Տիար Ազազարմ և Տիար Ղզղիկեան ուղղակի բանակցութենէ մը և փոխադարձ լուսաբանումներէ ետք, վարչային, կազմական, մատակարարական և ներքին դանազան կէտերու շուրջ համաձայնութիւն մը կը կայացնեն Հալէպի մէջ. ի ներկայութեան Տիարք Մ. Սերոբեանի (այն ատեն արքեպ. ), Օ. Մազլումեանի և Գ. Ճիշերճեանի: Որբանոցը պիտի բացուէր Այնթապի մէջ. պիտի պատկանէր Հ. Որբախնամ Ընկերութեան և բրիտանական կամ արաբքին օժանդակութիւններէ անկախարար, մասնաւոր աջակցութիւն մը պիտի ապահովուէր տեղացի հայութիւնէն: Բրիտանական Իշխանութիւնը պիտի հայթայթէր որբանոցին հացը՝ Տիար Ազազարմի եղած հաւաստումի մը համաձայն (\*): Որբանոցը պիտի ունենար 500 որբ, երխես, նախընտրութիւնը արուելով 5է 1¼ տարեկան բացարձակ (անհայր-անմայր) որբերու: Որբերը, ընդունուելէ առաջ, պիտի ենթարկուէին բժշկական լուրջ քննութեան և վերջապէս, ամէն ջանք պիտի ի գործ դրուէր որպէս զի հիմնելի որբանոցը պարզ ապաստանարան մը ըլլալէ աւելի դառնար ուսումնարան մը:

**ՎԱՐԻՉ ՄԱՐՄԻՆ**

Տիար Ազազարմ 1919 Օգոստոսին կը մեկնի Այնթապ, տեղւոյն պայմանները ուսումնասիրելու և անհրաժեշտ նախապատրաստութիւնները լրացնելու համար:

Այնթապի մէջ Տիար Ազազարմ իրեն խորհրդակից-աջակից կ'ունենայ իր հրաւերով կազմուած Խնամակալ Մարմին մը, որ ապա պիտի ստանձնէր որբանոցի վարչային հոգը, Տնօրէնութեան հետ գործակցութեամբ: Խնամակալ-Վարիչ Մարմնոյն անդամներն էին.

- |   |           |
|---|-----------|
| Արմ. Տ. Ներսէս Քոչ. Թալուզճան (Առաջնորդական Փոխանորդ Այնթապի) | Նախագահ   |
| Տիար Տօքթ. Գէորգ Առլանեան                                     | Ասեմապետ  |
| » Արմենակ Ճէպլճեան  | Ասեմադպիր |
| » Սարգիս Կ. Նազարեան  | Գանձապետ  |
| » ԵրևէՖ Պարամեան  |           |
| » Յակոբ Գարամանուկեան (**)                                    |           |
| » Յակոբ Համալեան  |           |

(\*) Քանի մը օր տարուցակելէ ետ՝ դադրեցուած, որով, հացի մասակարարումն ալ, սկիզբէն ի վեր ծանրացած է Որբախնամի վրայ:

(\*\*) Անճնական գործերուն բերումով չէ կրցած մասնակցիլ Վարիչ Մարմնի աշխատութեան:

Տիար Աղազարմ անձամբ ներկայ կ'ըլլայ Խնամակալ Մարմնի առաջին նիստերուն. քանի մը օրուան մէջ կ'արձանագրուին երկու հարիւրէ աւելի որբեր. կը վարձուի Ազգային պանդոկը՝ անկողնի, զգեստեղէնի շինութեանց և այլ նախապատրաստական աշխատութիւններու համար:

### ՏՆՕՐԷՆԻՆ ԱՅՆԹԱՊ ՄԵՆՈՒՄԸ

Տիար Աղազարմ՝ Հալէպ դարձին՝ կը հնազդէ Տնօրէն Տիար Ղալիկեանին որ, Համայն որբանոցին վերջին որբերն ալ — մեծ մասամբ արարներու քովէն ազատուած անչափահաս աղաք և խլամացուած աղջիկներ — Հալէպ փոխադրելէ վերջ՝ համբայ կլլէ զէպի Այնթապ, ստանձնելու համար նորահաստատ որբանոցին անօրէնութիւնը:

Տնօրէն Ղալիկեան, Համայն Բրիտ. Իշխանութեան ներկայացուցիչ Major Neve ի բարեհաճ արտօնութեամբ, կը յաջողի իրեն հետ Այնթապ փոխադրել Համայն որբանոցին գոյքը (պղինձեղէն, խոհանոցի առարկաներ, անկողնի կազմած և այլն), ընդամէնը 250 եզրիցս. ոսկի արժողութեամբ: Բայի ասկէ, Այնթապի որբանոցին կը յատկացուի Համայն Ազգ. Միութեան մօտ մնացած 40 օսմ. սակիի գումար մը ևս:

Տիար Ղալիկեան Այնթապ կը համար Սեպտեմբերի սկիզբները. վարիչ Մարմնի հետ խորհրդակցարար նոր ձեռնարկներ կ'ըլլան փութացնելու համար որբանոցի պաշտօնական բացումը: կը վարձուի Պարսումեան շէնքը, հոսյարկ տուն մը Գոյաճըզի մէջ. հայկական թաշերու կեդրոնը. Տնօրէնութեան կողմէն կը հրաւիրուին մի քանի պաշտօնեաներ ևւ(\*) և աւելի ընդարձակ սանձանի մը մէջ առաջ կը տարուին պաշարի, զգեստեղէնի. անկողնի սրտորաստութեան աշխատանքները:

### ՈՐՈՍԱՆՈՅԻՆ ՐԱՅՈՒՄԸ

25 Սեպտ. 1919

Արձանագրուող որբերէ առաջին խումբը, 70 հոգի, 22 Սեպտեմբերին քննութեան ենթարկուելով, անհայր ու անմայր, 5է 1½

(\*) Պ. Գալիք Պարսամեան (մասակարար), Պ. Գրիգոր Պողոսեան (հարուցար, որ Համայն որբանոցին մէջ ալ նոյն պատճենով կը գտնուէր):

տարեկան 28 ասող սրբեր մաքրուելէ և նոր զգեստներով զգեստաւորուելէ հար կ'ընդունուին ներս։ Որքանոցը պաշտօնապէս կը բացուի 25 Սեպտեմբեր, հինգշաբթի օր և այնուհետև, աճէն օր նոր սրբեր կ'ընդունուին, ըլլա՛յ հին արձանագրութիւններէ և ըլլա՛յ նոր գիտօղներէ, միշտ ի նկատի ունենալով սրբերու տարիքը, ասողութիւնը և անախրականութիւնը։

Որքերու բժշկական քննութեան հոգը ստանձնած էր Վարիչ Մարմնի Աստնագիտ Տօքթ. Գ. Ասլանեան, որ ազգասիրաբար շարունակած է մինչև վերջ. ձրիօրէն(\*)։ Որքանոցի համար նախապէս վարձուած շէնքը, Ազգ. պանդոկը, յատկացուած էր բորսութեամբ կամ գոնջութեամբ կտակածելի սրբերու ապաքինական դարմանումներուն։

**Կ Բ Թ Ա Ր Ա Ն**

Որքերուն թիւը, որ Սեպտեմբերի վերջը 45 եղած էր, օրէ օր բազմապատկուելով, Նոյեմբերին կը հասնի 117ի(\*\*) (87 մանչ և 30 աղջիկ) — Բիլլիսի կազմաւուծեալ որքանոցէն զրկուած որքերով։

Որքերուն կրթութիւնը՝ որքանոցին աւագ նպատակը ըլլալով, Հոկտեմբերի սկիզբները տեղի կ'ունենան ուսումնական կարգ մը կազմակերպութիւններ. որքերը կը բաժնուին 3 դասարանի(\*,\*)։

- ա) Գրել-կարգալ չլիացողներ .
- բ) Սկսնակներ .
- գ) Նախնական ուսում մը առածներ։

Կը կազմուի Ուսուցչական Մարմին մը՝ չորս հոգիով(†), երկու ուսուցիչ և երկու ուսուցչուհի, որոնց հետ դասեր կ'ստանձնէ որքանոցի քարտուղար Պ. Գրիգոր Պօլուրեան եւս։

Սկիզբի ամիսներուն դասաւանդութեան նիւթերն կ'ըլլան Հայ. լեզու, Հայ. Պատմութիւն, ուսողութիւն, իրարանութիւն,

(\*) Որքանոց Այնբապի մէջ բռակաւոր բժիշկ չէ պահած. տակն մը՝ Տ՛ր. Յ. Խալվէեան և Էսֆեր՝ Տ՛ր. Մ. Հասիսեան օրական մէյ մէկ ժամ այցելած և ձրիօրէն ստանձնած են այդ պաշտօնը։

(\*\*) Քսան արքեր վայրէէ, բայց, բացարձակ մեծամասնութեամբ՝ Այնբապի։

(\*\*) Նոյեմբերի մէջ 5-ի վերածուած։

(†) Պարոններ Եարուբիւն Մովսէս, Ասուր Բէգիկեան և օրիորդներ, Արեի Հեղինեան, Ազնիւ Տէմիրեան։

գեղազրու թիւն, որոնց վրայ կ'աւելցուի Ֆրանսերէն լեզուն ալ (Ֆրանսացիներու ժամանումէն ետք)։

### ՈՐՐԱՆՈՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՍՁՈՒՆ

Ընդունուած որբերը, մեծամասնութեամբ Այնթապ-Բիլիսի շրջանակէն, հետեւաբար՝ թրքախոս, առջի օրէն կը բռնադատուին հայերէն խօսելու։ Որբանոցին պաշտօնական լեզու կ'ընդունուի հայերէնը և դռննակութեամբ կը դիտուի որ երկու ամիս շանցած, բաւ մ'իսկ հայերէն չզիտացու որբեր ու որբուհիներ հայերէն կ'արտայայտուին ամենայն դիւրութեամբ։

### ԱՐՀՆՍՏԱՆՈՅ

Որբերու համար արհեստներու ուսուցման անհրաժեշտ պէտքը գնահատելով, Տնօրէն Ղալիլիեան՝ վարիչ-Մարմնի հետ խորհրդակցաբար այդ ուղղութեամբ ալ ձեռնարկներ կ'ընէ և ծրագիր-պիտանէ մը պատրաստելով կը մատուցուի կեդրոնի գնահատութեան։ Ամենայն հաւանականութեամբ, 1920ի սկիզբները այդ ձեռնարկն ալ պիտի ի գլուխ հանուէր. քանզի, ինչպէս կը յուսացուէր, Եզրիպտոսի Այնրապի Տարագրելոց Միութիւնն էր որ պիտի ձեռք առնէր արհեստանոցի ծախուց մատակարարութեան հոգը։ Դժբախտաբար, քաղաքական պայմանները կուգան յեզարջել ծրագրուած ու ձեռնարկուած բոլոր աշխատանքները։

### ՅՐԱՆՍԱԿԱՆՆԵՐՈՒ ԱՅՆԹԱՊ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Անգլիական զբաւման բանակը Հոկտեմբերէն սկսեալ հետզհետէ կը քաշուէր Այնթապէն ու շրջակայքէն և ամառն վերջերը, հասնող Ֆրանսական ու հայ-կամաւորական զնդերը, հրամանատարութեամբ Lt. Col. Flye Ste. Marieի, կը փոխանակէին մեկնողները։

Ֆրանսական ուժերու ժամանումը, սակայն, քաղաքական տեսակէտով բարերար հոգմեր չէ որ կը բերէր իրեն հետ։ Թուրք ազգայնական շարժումը, Մուսթաֆա Բէմալի և իր արբանեակներուն կազմակերպուած թիւնը, անգլիացիներու օրով սաղմնուած, իր գոյութիւնը կը սկսէր զգալի ընել ո՛չ միայն Անատոլուի, այլ և Այնթապի և շրջակայից մէջ։ Դաշնակից զբաւման ոյժերու հոկտեմբերեան փոխանակումը հաշտ աչքով չզիտուեցաւ մինչև վերջ և Ֆրանսական ոյժերու մուտքը՝ փոթորկոտ օրերու նախադուռը եղաւ։

**ՏԱԿՆԱԳԻ ԱՄԻՍՆԵՐ (1919 Նոյեմբերէ 1920 Մարտ)**

Նոյեմբերի առերևոյթ խաղաղութենէն հաք, ձմրան հետ կը սկսին ծայր տալ քաղաքական դժուարութիւնները: Ըամբաներու վրայ կոզուպատմներ, քաղքին մէջ թէ դուրսը ցոյցեր և աննպաստ արտայայտումներ սոլորական զէպքեր կը դառնան: Շատ չանցած անոնց վրայ կ'աւելնան անհետացումները, սպաննութիւնները ու սոյքթթը: Մարաշի փետրուարեան ընդհարումն ու իր սղերեզական վախճանը կը խանդավառէ Այնթապի և շրջակայից իուրամ բնակչութիւնը և չէթէական խմբերը. ճամբաները կը փակուին և Ֆրանսոյժերը, քաղքին հայութեան հետ կը մնան պաշարման տակ:

Տապնապի և ահուղոյի մատնուած, մանաւանդ՝ Յունուար 31ի խուճապէն հաք, հայերը հեռոջնետէ կը կեդրոնանան հայկ. թաղերու մէջ, մէկ կողմէ ապաւինելով Ֆրանսոյժերու պաշտպանութեան, միւս կողմէ ձեռնարկներ ընելով ինքնապաշտպանութեան և ներքին կազմակերպութի համար:

**ՈՐՐԱՆՈՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍՍՄԵՍԵԸ**

(1919 Հոկտ. — 1920 Մարտ)

Որբանոցը, հակառակ քաղաքական այդ աննպաստ պայմաններուն, իր գրադումները կը շարունակէր ըստ առաջնոյն: Կրթական անդրանիկ կրտսմեակի վախճանին, Մարտի մէջ, քննութիւններն ալ կը կատարուին:

Սակայն, ճամբաներու փակումը, հազորգակցութեան դժուարութիւնները պատճառ եղած էին որ կեդրոնի առաքումները յապաղին. անտեսական տաղնասղը զգալիօրէն կը ձնչէր որբանոցը և տեղային փոխաւումներ, ավանսներ հաղիւ կը բաւնային զայն (\*):

Ֆրանսացիք հացի համար թէպէտե յանձնաւորութիւն մը ունեցած չէին սակայն, կարելի եղած էր Ֆրանսերէն ուսուցումին համար ամսական 50 ոսկիի նպաստ մը ապահովել, ինչ որ կանոնաւորաբար վճարուած է Նոյեմբերէ Ապրիլ:

Որբերու թիւը 120ի հասած էր. բայց, յաւելումը և 500ի հասցումը — ինչ որ նախածրագրուած էր, նախապէս՝ չէնքի անբաւարարութեան և ապա՝ ծնունդ առնող պայմաններու անստու-

(\*) Փոխառումներ՝ Հ. Բ. Ը. Մ.էն: Acnet. ավանս՝ Ֆրանսական Իճխանութեճէ եւայլն:

գուժեան տակ, բնական է որ յետաձգուէր, կեղբոսն ալ, միեւնոյն նկատումներով, նոյնը կը նրահանգէր արդէն :

### ԱՅՆԹ-ԱՊԻ ԳԷՊԵՐ

192) Ապրիլ Վին կը պայթի Այնթապի զէպքը, արգիւնք՝ ամիսներու լարուած գրութեան : Մարտ 28ին Քիլիսէ մեկնած Փրանսական պաշարաբարձ զօրաօխն մը, թնդանօթի ոյժով հաղիւ կրցած էր կարել թիւրք պաշարման գիծը և երբ . Ապրիլ Վին այդ զօրաօխնը կը դառնայ Քիլիս, կը հանգիւզի նոյնքան զօրաւոր ընդդիմութեան մը՝ դարանակալ չէթէական խմբերու կողմէ : Հրապարակէ մը արուած հրացանի ազգանշանի մը վրայ, քաւքին մէջ ալ կ'սկսի ընդհանուր հալածանք մը . խուժաններ՝ զէնքով ու քարով կը հարուածեն նահանջող հայ բազմութիւնը . քանիններ կ'իյնան անշունչ . ոմանք՝ վիրաւոր, արիւնլուտայ . հաղիւ կը ճողոպրին . ուրիշներ կը մնան գերի, խուժք մը Փրանսացի զինուորներու հետ : Թիւրք-Փրանսական բախում մը ծնունդ առած էր, որուն առաջին դահերը՝ հայեր կ'ըլլային . և հայերը բնական է որ պաշտպանողական գիրք մը աննէին անյապալ . իրենց սպաննայալ անխուսափելի ալլաին զիժաց . ինքնապաշտպանութեան համար եղած ներքին կառմակերպութիւնը(\*) նրաշքներ կը գոժէ այդ օր, պատնէշներու հիւսումով և հայ մարտական ոյժերու գիրքերու ետեւ նրախրումով :

### ՈՐԲԱՆՈՑՆԵՐԸ

Որբանոցներու հարցը բացառիկ կարեւորութիւն ընծայող հարցերէն մին էր : Այնթապ այդ օրերուն 25 10է աւելի օրք կը հաժացրէր իր մէջ և բախումի անխուսափելի հաւանականութիւնը աշիթ առած էր որ կանուխէն կարգադրութիւններ ըլլային անտեց համար : Թքքական շրջանակներու մէջ դանուոլ որբանոցներն ու այրիանոցը հեռզնեալ կեղբոսնացուած էին հայկական թաւերու մէջ և Acme իր անմիջական պաշտպանութեան, ամերիկեան գրօշին հովանոյն տակ առած էր զանոնք : Որբախնամի Ազգային Որբանոցն ալ անհրաժեշտօրէն պիտի ապաւինէր ամերիկացոյ . այդ պահանջը

(\*) Գլխաւորութեամբ Պ. Պ. Ասուր Լեւոնեանի և Աւետիս Գալմեանեանի և մասնակցութեամբ բոլոր կուսակցութիւններու և սարազիւ ու սեղացի հայութեան :

Ֆ մէնէն աւելի շեշտուած էր Մարաշի զէպքէն ետք, երբ, ճամբա-  
ներն ալ փակուած՝ կեդրոնի առաքումներն ու հրահանգները կը յա-  
պաղէին և արտաքին օժանդակութեան մը կարիքը կար: Վարիչ  
Մարմինը իր 2 Մարտի նիստով Տնօրէն Ղալիկեանի լիազօրութիւն  
կուտար որպէս զի ACRNEի Վարիչ Տնօրէն Mr. J. H. Boydի հետ բա-  
նակցելով նպաստաւոր համաձայնութեամբ մը մեր որբերն ալ Լն-  
թարկէր ամերիկեան պաշտպանութեան:

### ՈՐԲԵՐԸ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀՈՎԱՆԻՒ ՏԱԿ

Ապրիլ 1ին, բոլոր որբանոցներու հետ, Որբախնամի որբա-  
նոցն ալ ամերիկեան դրօշի տակ կ'աճնուի: Որբերն ու որբուհիները  
կը փոխադրուին Ամերիկեան Հիւանդանոցի և Աղջկանց Գօլէճի շէն-  
քերուն մէջ, ուր, ACRNE կը ստանձնէ բովանդակ որբերու սնուց-  
ման ու խնամածութեան հօգը:

### ԲԱԽՈՒՄԻ ՕՐԵՐԸ

Ապրիլի առաջին երկու շաբաթները անուատար բախումնե-  
րու և խիզախ մարանչու մի մը շրջանը կ'ըլլայ հայ փոքրաթիւ խում-  
բերուն համար. ֆրանսական սյմերը այդ օրերուն գործօն մասնակ-  
ցութիւն մը չեն ունենար և հայ գունդը առանձինն կը ճակատի  
թրքական գոնային յարձակումներուն զէմ:

Ուսեստի պակասը, սակայն, առաջին օրէն կը ճնշէր պաշար-  
ուած ժողովուրդը. պարենաւորման կազմակերպութիւնը, նպաստա-  
հաւաքումներով, տեղային գնումներով հազիւ պիտի կրնար 15000ի  
մօտ հայութեան — մեծ մասամբ գաղթական և նպաստի կարօտ —  
մէկ ամսուան սնունդը ապահովել. վերջերը, ֆրանսական convoi նե-  
րով Հալէպէն ու Բիլիսէն բերուած ալիւրն ալ խիստ աննշան էր  
տիրոզ ծով կարիքին աւջ:

Որբանոցները, բնականաբար, կը կրէին ուսեստեղէնի նոյն  
տազնապը. անոնց պատրաստ պաշարներն ալ, ծայրայեղ խնայողու-  
խեամբ մը սպասուելով, ամէնէն շատ մէկ ու կէս ամսուան պիտի  
բաւարար ըլլային(\*) և եթէ պաշարման վիճակը աւելի երկար տե-  
ւէր, սովը անխուսափելի վախճանն էր որ կը սպաննար:

(\*) Որբանոցներու պատեղն մաս մ'ալ տրամադրուած էր կուրդ սյմերու.  
Աղղային Որբանոցի պղզուր գրեթէ ամբողջութեամբ տուած էր ազգին:

գուժեանն տակ, բնական է որ յետանգուէր, կեղբոսնն ալ, միևնոյն նկատումներով, նոյնը կը հրահանգէր արդէն:

### ԱՅՆԹԱՊԻ ՎԷՊԵՐ

192) Ապրիլ 1ին կը պայթի Այնթապի գէպը, արդիւնք՝ ամիւններու լարուած գրուելեան: Մարտ 28ին Քիլիսէ մեկնած Ֆրանսական սաշարարարձ զօրասիւն մը, խնդածովի ոյժով հաղիւ կրցած էր կտրել թիւրք սաշարման զիծը և երբ. Ապրիլ 1ին այդ զօրասիւնը կը դառնայ Քիլիս, կը հանդիպի նոյնքան զօրասր ընդդիմութեան մը՝ զարանակալ շէթէական խմբերու կազմէ: Հրատարակէ մը արուած հրացանի ազդանշանի մը վրայ, քաղքին մէջ ալ կ'սկսի ընդհանուր հալածանք մը. խուժաններ՝ զէնքով ու քարով կը հարուածեն նահանջող հայ բազմութիւնը. քանիննր կ'իյնան անշունչ. ոմանք՝ վիրասր, արիւնլուայ, հաղիւ կը ճողոպրին. ուրիշներ կը մնան գերի, խումբ մը Ֆրանսացի զինուորներու հետ թիւրք-ֆրանսական բախում մը ծնունդ առած էր, որուն առաջին զոհերը՝ հայեր կ'ըլլային. և հայերը բնական է որ սաշարամտական գիրք մը աննէին անյապալ, իրենց սպաննացող անխուսափելի ազլաին զիմաց. ինքնասաշարամտութեան համար եղած ներքին կաշմակերպութիւնը(\*) հրաշքներ կը գոծէ այդ օր, պատնէշներու հիւսումով և հայ մարտական ոյժերու զիրքերու ետեւ հրախրումով:

### ՈՐՐԱՆՈՅՆԵՐԸ

Որբանոցներու հարցը բացառիկ կարևորութիւն ընծայող հարցերէն մին էր: Այնթապ այդ օրերուն 25) 10է աւելի որբ կը համարէր իր մէջ և բախումի անխուսափելի հաւանականութիւնը առիթ առած էր որ կանուխէն կարգադրութիւններ ըլլային անոնց համար: Թրքական շրջանակներու մէջ զանուոյ որբանոցներն ու այրիանոցը հեղձնեալ կեղբոնացուած էին հայկական թաղերու մէջ և Acme իր անմիջական սաշարամտութեան, ամերիկեան գրօշին հովանոյն տակ առած էր զանոնք: Որբախնամի Ազգային Որբանոցն ալ անհրամեշտօրէն պիտի ապաստինէր ամերիկացոյց. այդ պահանջը

(\*) Գլխաւորութեամբ Պ. Պ. Ասուր Լեւոնեանի և Աւետիս Գալմիսեանի և մասնակցութեամբ բոլոր կուսակցութիւններու և սարսղիւ ու սեղացի նայութեան:

ժ մէնէն աւելի շեշտուած էր Մարաշի զէպքէն ետք, երբ, ճամբա-  
ներն ալ փակուած՝ կեդրոնի առաքումներն ու հրահանգները կը յա-  
պաղէին և արտաքին օժանդակութեան մը կարիքը կար: Վարիչ  
Մարմինը իր 2 Մարտի նիստով Տնօրէն Ղպլիկեանի լիազօրութիւն  
կուտար որպէս զի ACRNEի Վարիչ Տնօրէն Mr. J. H. Boydի հետ բա-  
նակցելով նպաստաւոր համաձայնութեամբ մը մեր որբերն ալ են-  
թարկէր ամերիկեան պաշտպանութեան:

#### ՈՐԲՆԵՐԸ՝ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ

Ապրիլ 1ին, յայտ որբանոցներու հետ, Որբախնամի որբա-  
նոցն ալ ամերիկեան դրօշի տակ կ'առնուի: Որբերն ու որբուհիները  
կը փոխադրուին Ամերիկեան Հիւանդանոցի և Աղջիանց Գօլէճի շէն-  
քերուն մէջ, ուր, ACRNE կը ստանձնէ բովանդակ որբերու սնուց-  
ման ու խնամաձութեան հօգը:

#### ՅԱԼԵՈՒՄԻ ՕՐԵՐԸ

Ապրիլի ասալին երկու շաբաթները անձաւասար բախումնե-  
րու և խիզախ մարանչուժի մը շրջանը կ'ըլլայ հայ փոքրաթիւ խում-  
բերուն համար. ֆրանսական սյմերը այդ օրերուն զօրծօն մասնակ-  
ցութիւն մը չեն ունենար և հայ գունդը առանձինն կը ճակատի  
թրքական գոնային յարձակումներուն դէմ:

Ուսեսափ պակասը, սակայն, առաջին օրէն կը ճնշէր պաշար-  
ուած ժողովուրդը. պարենաւորման կազմակերպութիւնը, նպաստա-  
հաւաքութեամբ, տեղային զուտմեքով հազիւ պիտի կրնար 15000ի  
մօտ հայութեան — մեծ մասամբ գաղթական և նորաստի կարօտ —  
մէկ ամսուան սնունդը ապահովել. վերջերը, ֆրանսական convoi նե-  
րով Հալէպէն ու Քիլիսէն բերուած ալիւրն ալ խիստ աննշան էր  
ախրող ծով կարիքին առջև:

Որբանոցները, բնականաբար, կը կրէին ուսեսաեղէնի նոյն  
տազնապը. անոնց պատրաստ պաշարներն ալ, ծայրայեղ խնայողու-  
խեամբ մը սպասուելով, ամէնէն շատ մէկ ու կէս ամսուան պիտի  
բաւարար ըլլային(\*) և եթէ պաշարման վիճակը աւելի երկար տե-  
ւէր, սովը անխաւսափելի վախճանն էր որ կը սպասնար:

(\*) Որբանոցներու պատահէն մաս մ'ալ տրամադրուած էր կուուղ սյծերու.  
Ազգային Որբանոցի պլուրը գրեթէ ամբողջութեամբ տրուած էր ազգին:

Որբերու և գաղթական այրիներու, սպառող դասակարգերու քաղքէն մեկնումը միակ փրկարար ելքն էր ուր կը յանդէին Ազգ. Միութիւնը, Ամերիկացիք և Ֆրանս. իշխանութիւնը :

### ԲԱԼԵՈՒՄԻ Ռ. ՇՐՋԱՆԸ

Ապրիլ 17է սկսեալ բախումը իր երկրորդ շրջանը կը մտնէ . հայ ոյժերը 16 օր շարունակ մաքառելէ, իրենց մօտիկ թրքական թաւրը գրաւելէ և ճակատը հարթելէ ետք, ասպարէզը կը ձգեն Ֆրանսացիներու և Col. Normand իր զօրամասերով կը ձեռնարկէ սազմական լուրջ զօրժողութեանց : Թնդանօթներու զօրժածութիւնը, թրքական ոյժերու՝ Ֆրանս. բանակատեղիին շուրջ խտացումը, կոտորելն կեղտոնը կը փոխադրեն քաղքին արևմտակողմը, ուր կը զրտնուէին որբերու երկու սպաստանարաններն եւս, Ամերիկեան Հիւանդանոցը և Աղջկանց Գօլէճը : Թշնամի գնդակներ կը սկսին առնն առն զոհեր խլել նոյն իսկ անմեղ որբերու շարքերէն :

### ՈՐԲԵՐՈՒ ՓՈԽԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Որբերու փոխադրութիւնը . այդ պայմաններու տակ անյետաձգելի պահանջ մըն էր (\*): ACRNEի Հալէպի Տնօրէնը Dr. Lambert, փոխադրութեան զօրժը յաջողցնելու և անձամբ վարելու համար Այնթապ կուգայ և Մայիսի երրորդ շաբթուն կը սկսին մեկնումի պատրաստութիւնները :

1920 Մայիս 25ի զիշերին կը մեկնի առաջին կարաւանը — ACRNEի որբերէն մաս մը, Որբախնամի որբերը և Miss Frearsonի որբուհիները, գաղթական և տեղացի 3000ի մօտ հայութեան մը հետ, հետի կամ բռնակառքերով : Ֆրանսական convoi յի զօրարտմինը կ'ընկերանայ մեկնող խմբին :

### ԱՅՆԹԱՊԷ ՊԷՇԵՐՈՒԹ

Ամերիկացիներէ արտոնագրուած և սեփական ծախքով վարձուած 12 մօտ կառքերով կը փոխադրուէին Որբախնամի որբերն ու պաշտօնէութենէն մաս մը : Գոյքերէն ամենակարեւորները (անկողին,

(\*) Շատ վերջեր, Պէյրուք փոխադրուելէ ետք, լսեցինք թէ Որբախնամի իր կողմէ ձեռնարկներ րամ եւ պատուիրակուցի Տիկինն Ջ. Ստայեանի պատճենուած էր որ Այնթապի որբանոցը սպանով վայր մը փոխադրելու նամար աշխատի :

զգեստ, սղնձեղէն, խտիր, զիրք և շն) կարելի եղած էր միասին բեռնել :

Երկու օրուան ճամբորդութենէ մը ետք կարաւանը կ'իջեւանի Բիլիս (եկեղեցին ու գարոցը) . որբերը, Մայիս ՅՈրն Բիլիսէ մեկնելով Փաթմայէ շոգեկառք կը նստին և Հալէպի վրայով կը փոխադրուին Պէյրութ, Յունիս լինալ :

ժամանակ որբերը ֆրանսական և ամերիկեան վրաններու տակ կը պատապարուին քարանձինայի բակին մէջ, որ հետզհետէ կը դառնայ որբերու եմբը :

### ՈՐՈՍՆՈՅՐ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

ACRNE ինքն էր որ ստանձնած էր որբերու կերակրումին նոզը, ո՛չ միայն փոխադրութեան օրերուն՝ այլև Պէյրութ ժամանումէ ետք, եմբի մէջ :

Վրանաբնակ այդ կեանքը մէկուկէս ամառ շափ կը տեւէ : Կիզիչ տաքը, վրաններու պակասը և անոնց հետ՝ մնունդի անբաւականութիւնն ու կազմակերպութեան թերին յետզհետէ անհրաժեշտ կը դարձնեն որբանոցներու անջատումը : Miss Frearson իր որբունիները փոխադրած էր արդէն : Տնօրէն Ղալիկեանի տեղեկագրութեանց վրայ Որբախնամի Կեդրոնի վարչութիւնն ևւս, Յունիսի վերջերը կը հրահանգէ Պէյրութի մէջ կամ շրջակայքը գտնել յարմարագոյն վայր մը և իր որբերը հոն փոխադրելով վերջ տալ տիրոզ անսազոթ թեան և թափառական կեանքին :

### ՆՈՐ Վ.Ս.ԲԻՉ ՄԱՐԿԻՆԸ

Տնօրէն Տիար Ղալիկեան, Պէյրութի պայմաններուն անծանօթ, իր առաջին տեղեկագրովն իսկ կը շնչոտէ տեղւոյն վրայ նոր վարիչ Մարմնի մը կազմութեան պէտքը : Կեդրոնը, գնահատելով տնօրէնութեան առաջարկը, համամիտ կը գտնուի և այդպիսի Մարմին մը կազմելու իրաւասութեամբ՝ անհրաժեշտ հրահանգը կուտայ Պէյրութի Ազգ. Միութեան :

Ազգ. Միութիւնը, Տիլին Զապէլ Եսայեանի օրով ծնունդ առած Եսանդամ Խնամակալ Մարմնին լրացումով, 5 Յուլիսին կը կազմէ նոր վարիչ Մարմինը, հետեւեալ անդամներով .

### ՈՐԲԱՆՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Աճուրի նպաստին զագարման հետ կեդրոնը ձեռք կ'առնէ Որբանոցի մատակարարական ամէն հոգը և իր ամսական կանոնադրական քաղաքականութիւնը (գրամ, զրեւոնդէն, գրեհական պիտոյք և շն.) կը փութայ բաւնալ անտեսական լուծը՝ որ երկար ատեն ճնշած էր որբանոցը :

### ՃԻՍՆՍՍԱԿԱՆ ԵՊԱՍՑ

Վարիչ Մարմնոյ Ատենապետ Հայր Պօլոս Վրդ. Արիտի դիմումներուն արդիւնքով կարելի կ'ըլլայ Փրանսական Assistance Publique էն որբանոցիս համար ապահովել իր ամսական ալիւրը (\*) (որբ զլուխ օրական կէս քիլօ հաշուով) : Բաց աստի, իրրե շարունակութիւնը Այնթապի մէջ ստացուող կրթական նպաստին, նոր դիմումի մը վրայ, յետ քննութեան որբանոցիս կը յատկացուի տարեկան 3000 ֆրանքի նպաստ մը, Inst. Publiqueի 19 Նոյեմբեր 1920 թուակիր պաշտօնագրով (\*\*): Ատեն ատեն գրեհական նպաստներ ալ կը ստացուին, ի շարս նպաստընկալ տարրեր հաստատութիւններու :

### ՈՐԲԱՆՈՑԸ ԻՐԵՆԻ ՕՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Որբախնամ Ընկերութեան Այնթապի որբանոցը, իր հաստատութեան օրէն աստի, մասնաւոր կարեւորութիւն ընծայած է ուսման, այն համազուտով, թէ որբերը ըլլայ իրրե արհեստաւոր և ըլլայ իրրե անհատ քաղաքացի, միշտ պէտք պիտի ունենան զէթ նախակրթարանային ուսումի մը, ճանչնալու համար իրենք զիրենք և զիտակցօրէն նուիրուելու համար այն աշխատանքին, որուն պիտի լծուին աներկբայ իրենց կեանքին տեւողութեանը :

Որբանոցի ճիւղիէ հաստատումէն անմիջապէս յետոյ, կրթական տարեշրջանի սկիզբը, 1920 Հոկտ., Տնօրէնութեան կողմէ Որ-

(\*) Որ բարուցակուեցաւ տուիլ մինչեւ 1921ի Օգոստոսը :

(\*\*) Կրթական նպաստը կը բարուցակուի մինչեւ օրս, փոխան 3000ի տարեկան 2400 ֆրանկ (օ/օ 20 նուազումով) : Inst. Publiqueի կողմէ բնիկներ, մերբ Conseillers անձամբ կուզան կ'այցելեն Որբանոցը : Կանոնաւորապէս կը մասուցուին եւ ամսեայ վիճակագրական տեղեկագիրներ :

բախնամի կեդրոնի վարչութեանց կը մատուցուի կրթական Մրազիր մը, ըստ որում Որբախնայը պիտի ունենար վեց կանոնաւոր դասարան, հետեւեալ բաժանումով. —

I. Ծաղկոց. — (Ընտելարան-վարժոց՝ սկսնակներու համար):

II. Նախակրթարանի դասարաններ. —

1) Առաջին Դասարան. — Տարկ. Ա. և Բ. տարիներ:

2) Երկրորդ " — Մանչերու և աղջկանց առանձին բաժանումներով:

3) Երրորդ Դասարան. — Միջին Ա. և Բ. տարիներ:

4) Չորրորդ " — Երկուս (ի հարկին մանչերու և աղջկանց առանձին բաժանումներով):

5) Հինգերորդ Դասարան — (Բարձրագոյն Կարգ, Երկուս):


Ուսուցման նիւթերը պիտի ըլլային Հայերէն և Յրանակերէն լեզուներ, կրօն (= Բարոյազգիտութիւն), Հայ. Պատմութիւն, Ուսուցութիւն, Աշխարհագրութիւն, Իրարանութիւն, Գեղազրութիւն, Երգեցողութիւն, Մարմնամարզ, և Բարձրագոյն Դասարանին համար՝ Ընդհ. Պատմութիւն, Բնապատմութիւն, Բնագիտութիւն և այլն, որոնք պիտի համալրէին իրենց մէջ պիլասնիին ու ցանկիւն միանգամայն:

Մատուցուած կրթական Մրազիրը Որբախնամի վարչութեանց ևւս գնահատութեան ու հասանութեան արժանացած ըլլալով, կիրարկութեան կը դրուի Նոր տարեշրջանի հետ:

**1920 ՀՈՒՑ.Է 1921 ԵՈՒՆԻՍ ԵՐԹԱԿԱՆ ՏՍՐԻՆ**

Օգոստոս-Սեպտեմբերի սպարաստական դասախօսութիւններէն ետք 1920 Հոկտ.ին կը սկսին կրթական կանոնաւոր աշխատութիւնները: Որբերը կը բաժնուին հինգ դասարանի և Այնթապի թահաբոնէն, քէմրի վրանաբնակ կեանքէն ազատուած, անցած վեց ամիսներու ամլութիւնը կը փոխարինուի կրկնապատկուած աշխատանքով: Ուսուցչական Մարմինը(\*) իր կողմէ ոչինչ կը զլանայ վատ

(\*) Ուսուցչական Մարմնոյ կազմը. — Տիար Ղ. Ղալիկեան (Տեօրէն), Գարեհներ՝ Ասուր Կասրազեան, Յովսէփ Ղալիկեան, Գրիգոր Պօղարեան (Կարսուեար), Օրբագիներ՝ Ազնի Տէմիրեան, Ազնի Աղաեան:



Երկու  
773

պահելու համար արժարժուած ուսումնական եւանդը և 1920է 1921 կրթական տարեշրջանը որբերու և որբանոցի համար ամէն տեսակէտով կ'ըլլայ բեղուն և արդիւնաւոր:

**Մ Գ Զ Ա Խ Ո Ւ Մ Բ — Ն Ո Ւ Ա Գ Ա Խ Ո Ւ Մ Բ**

1921 Փետրուարէն սկսեալ ուսման նիւթերուն կ'աւելցուի երաժշտութիւնը (ձայնական և գործիական), այցելու ուսուցչութեամբ ձանձօթ երաժիշտ ջութակահար Պ. Յակոբ Իւվէզեանի: Կը կազմուի երկսես երգչախումբ մը, մօտ 80 հոգիով, և նուագախումբ մը՝ ջութակ-մանտօլին-ֆլիւթ նուագով 12 որբ-որբուհիներով: Որբերն ու որբուհիները Պ. Իւվէզեանի մարզումին տակ շատ քիչ ատենի մէջ կը յաջողին հասարակութեան առջև ներկայանալ իրենց երգերով ու նուագներով, բառատիկ հրապոյր մը և առաւելութիւն մը ընծայելով Որբանոցի հանդէսներուն և հաւաքայթներուն (\*):

**Մ Ա Ր Զ Ա Ն Ք**

«Ասողջ միտք՝ ասողջ մարմնի մէջը. ա՛յդ եղած է Այնթապի որբանոցին վարիչներուն տիրական համօգումներէն մին և անով իսկ բացատրելի է մասնաւոր կարեւորութիւնը որ կ'ընծայուի խաղի, մարզանքի և դասարանային կամ հաւաքական շրջագայութեանց: Այնթապի մէջ սկսուած շուէտական մարզանքը շարունակուած է ի ձիւնիէ(\*\*): Խաղի, մարզանքի փորձերուն համար մասնաւոր կերպով վարձուած է և յարգարուած այն գետինը՝ որ կը տարածուի Որբանոցի արդի շէնքին դիմաց: Վերջին երկու տարիներուն ներմուծուած են ըմբշական (athlétique) այլեւայլ մարզանքներ ևս (ցատքումներ, վազքեր, շուան, ծանրութիւն վերցնել, գունդ արձակել ևլն.): Foot-ballի բաւարար գետին չգտնուելուն, զոհացուած

(\*) Քոյր որբանոցներէն ասերն էս, մեր որբանոցին հետեւելով իրենց ուսման ծրագրին մէջ առած են երաժշտութիւնը (սման՝ լսկ ձայնական, երգչախումբ, ուրիշներ՝ գործիական ալ — նուագախումբ, ժանժար — միասեղ), այցելու ուսուցիչ ունենալով Պ. Յ. Իւվէզեանը:

(\*\*) Որբանոցի մարզանքի ուսուցիչներն էղած են. Պ. Յ. Մսնէան (Այնթապի մէջ), իսկ ի ձիւնիէ, մի քանի անժամեայ մարզիչներէ ետ, Պ. Ասեկյան Տարսունի (ձիպէլլի որբանոցէն, 3-4 ամիս) և Պ. Վարդան Իսէնէրեան (վերջին երկու տարիներու ընթացքին):

է Basket-ball սով: Ամառ օրերուն աղոց համար այլապէս հաճելի մարզանք մը կը դառնայ ծովային լողանքը, առաւ և իրիկուն:

### Ս.ՇԵՍՏԱՅԻՆ

Որբերու համար արհեստներու ուսուցման անժխտելի պէտքը առջի օրէն գնահատուած ըլլալով, Որբանոցին ճիւղիէ փոխադրուածէն անմիջապէս ետք, Տնօրէն Ղալիկեան և նոր Վարիչ-Մարմինը խորհրդակցարար պատրաստած են համեմատ ծրագիր-պիւտճէ մը՝ հիմնելի աշխատանոցին համար և որ կ'ըզրոնի Վարչութեանց մատուցուած է 1921 Մայիսին:

Աշխատանոցը պիտի ունենար երեք ճիւղ. 1) դերձակութիւն, 2) հիւսնութիւն, 3) կոշիկակարութիւն. և որմերը, իրենց ուսումը շարունակելով հանդերձ, օրուան կէսը պիտի անցնէին աշխատանոցի մէջ, մարզուելու համար վարպետ արհեստաւորներու ձեռքին տակ: Արհեստաւորներուն պիտի արուէր ձրի խանութ — Որբանոցի շրջանակէն, և ամսական որոշ մի վճարում. խկ գործի, գործիքի, զրամագլուխի հայթայթումը և աղոց վարժումը՝ պիտի պատկանէր արհեստաւորներուն. Որբանոցը շահի կամ վնասի խնդրոյն մէջ ալ պիտի մնար բացարձակապէս անմասն:

Կեդրոնը, գնահատելով մատուցուած ծրագիրը, համամասութիւն կը յայտնէ և կը հրահանգէ Յուլիսին խկ բանալ աշխատանոցը և կուտայ առ այդ խնդրուած պիւտճէն:

Արհեստաւորներու նարումը, նախադրեալ մի քիչ խտապահանջ սրտմաններու բերումով, ամիսներու կը կարօտի և մասնաւոր ծանուցումներէ և փնտառութիւններէ ետք հոգի կը յաջուրի: Սեպտեմբերի վերջերը կը կնքուին պայմանագրութիւնները և Հոկտեմբեր 1ին, 1921, Որբանոցի կողքին կը բացուի իր Աշխատանոցն և.ս. (\*):

### ՉԵՆԱՅԻՆ — Ս.ՍԵՂՆԱՅԻՆԻՆԻՆ

Ինչ կարելի որութիւն որ կ'ընծայուէր աշխատանոցը՝ մանչերուն համար, նայնը պիտի ընծայէր ձեռագործ-ասեղնագործութիւնը՝

(\*) Աշխատանոցի վարպետներն. — Գեղակ՝ Պ. Մովսէս Մխիթեան (Այնթապի), Կոչակար՝ Պ. Արսէն Կիլիսեան (Այնթապի), հիւսն՝ Մ. Habib Younis (սեղոցի մը):

աղջիկներուն համար, որոնք, խոհանոցային ու ներքին մէջն տե-  
սակ աշխատութեանց և դասերու մասնակցելով հանդերձ, պիտի կըր-  
նային հրահանգուիլ այդ ճիւղի մէջ եւս: Որքանոցը, իր Այնթապ  
զանուած օրերուն չէր կրցած ձեռագործի համար մասնաւոր ուսու-  
ցում մը ունենալ. Ճիւնիէ հաստատուելէ ետք ալ, առաջին տարե-  
շրջանին, այդ ճիւղը մնացած էր անկախ. բայց, 1921ի տարեկան ար-  
ձակաբղէն սկսեալ օրուան որոշ ժամերը կը յատկացուին ձեռագործի  
և ասեղնագործութեան(\*). 1921ի վերջերը նշանակելի արտագրու-  
թիւն մը կար արղէն (սեղանի և ափսէի ծածկոցներ, զանազան ժան-  
եակներ, բանուած թաշկինակներ և չն.), որոնցմէ 81 կտոր կը զրկուի  
Աղեքսանդրիա, կեդրոնի վարչութեան:

### 1921-1922 ԿՐԹ-Ա.ԿԱՆ ՏԱՐԵՆԵՐԶԱՆԸ

Ճիւնիէյի մէջ կրթական երկրորդ տարեշրջանը կը սկսի 1921  
Հոկտեմբերին և կը տևէ մինչև 1922 Յունիս: Նոր տարեշրջանին  
Որքանոցը կ'ունենայ բացի Մազկոց-Մանկապարտէզի բաժինէն հինգ  
կանոնաւոր դասարան: Վերին երկու դասարաններու ուսանողու-  
թիւնը, իբր 30 հոգի, օրուան կէտը դասի և միւս կէտը՝ աշխատա-  
նոցի զբաղմանց կը յատկացնէ. աղջիկներն ալ, նոյն կերպով, օր-  
ուան կէտը ուսման և միւս կէտը ձեռագործի կուտան: Ուսուցչա-  
կան Մարմինը, դոյզն փոփոխութեամբ կը պահէ իր առջի կազմը(\*\*):  
Նոր շրջանի հետ՝ ուսմանց ծրագրին վրայ կ'աւելցուի գծագրու-  
թիւնը(\*\*\*) և կեդրոնի մասնաւոր մի վարկով կը շինուին զբանգան-  
նատարաններ՝ երկու դասարանի բաւարար:

1921-1922 տարեշրջանին, բացի որբերէ (համագումար՝ 128  
հոգի, 89 մանչ և 39 աղջիկ), գասաւանդութեանց կը մասնակցին  
12ի մօտ ցերեկօթիկ ուսանողներ եւս — Ճիւնիէ հաստատուած հայ  
ընտանիքներու զաւակներ — որոշ տարեկաններով:

(\*) Ուսուցչուհի՝ Օր. Ա. Աղաեան:

(\*\*) Ուսուցչական Մարմնի կազմը. — Տիար Ղ. Ղայիկեան (ՏԳՐԷՆ), Պա-  
րոններ՝ Յովսէփ Ղայիկեան, Վարդան Իսէնտէրեան, Սարգիս Վէլզիրեան, Գրիգոր  
Պողարեան (հարսուղար), Յակոբ Իսվէզեան (այցելու). Օրիորդներ՝ Ազնի Տէմիր-  
նեան, Ազնի Աղաեան:

(\*\*\*) Ուսուցիչ՝ Պ. Վ. Իսէնտէրեան:

**Գ Ր Ա Գ Ա Ր Ա Ն**

Որբանոցը, Այնթապի մէջ, քաղաքական աննպաստ պայմաններու բերումով չէր կրցած ունենալ իր սեփական գրադարանը, որու պէտքը, սակայն, զգալի կը սկսէր դառնալ քանի՜ որբերը կը դարգանային ուսման մէջ: 1921ի Ամանորի հանդէսին, Պէյրութի ազգայիններէն Տիար Աբրահամ Սարրաֆեան և Տիար Մկրտիչ Պօղոսեան զովելի նախաձեռնութիւնը կ'ունենան ինքնաբեր նուիրատուութիւններով(\*) հիմը դնելու Որբանոցի Գրադարանին, որ այնուհետև, նորանոր նուէրներով և գնումներով ձօխացած՝ այժմ ունի 400է աւելի հատորներ (Հայերէն, Իրաներէն և Անգլիերէն լեզուներով): Կեդրոնն ալ գնահատելով զբքի և թերթի պահանջը, իր կողմէ ձեռնարկներ կ'ընէ և կ'սկսի զրկել տալ Եզրիգոսէն՝ Արեւն ու Յուսաբերը, և Պօլսէն ձեկասամարսը:

Պօլսէն և արտասահմանէն, բաժանորդագրութեամբ կամ նուիրատուութեամբ Որբանոցին զրկուած են Նառեւալ թերթերն ևս.— Իարման, Հայ-Պատանի, Հայ-Սկաուտ (Պօլսէն), — Ալպազայ, Journal de Broderie (Բարիչէն): — Ազգ-Պանակ (այժմ Պայխար), Հայրենիք (օրաթերթ և ամսագիր), Կոչնակ, Նոր Կեանք-Արօր (այժմ Նոր օր), Ջանաուր, Փրկուրիւն (Ամերիկայէն) և ըն.:

**Ա Յ Գ**

Որբանոցի բարձրագոյն դասարանը, արտաքին ընթերցումի հետ միասին, զովելի նախաձեռնութեամբ մը 1922 Մարտէն սկսեալ կը հրատարակէ Այգ անուն աշակերտական կիսամսեայ պարբերութիւրթ մը, ձեռագիր, 16 էջնոց, հոն համախմբելով արձակ և ոտանաւոր գրական նախախորձերը որբերուն և որբուհիներուն: Այգ կանոնաւորապէս հրատարակուած է՝ մինչև օրս և ի մտայ պիտի դառնայ Որբանոցի ընդհանուր աշակերտութեան սական, խմբագրական նոր կազմով:

(\*) Տիար Սարրաֆեան նուիրած է, երկու անգամով, 150 զիւր. Տիար Պօղոսեան՝ 59: Յիւսասակիլի ևն Տիար Գալիք Աղամեանի (եօրը անգամով, 70 կտր) և Ռուսոցական Մարմնի (100 կտր) նուիրատուրիւններն ևս:

**ՆՈՐ ՇԷՆՔԵՐ**

Նկատի ունենալով միակ շէնքի մը, մայրապետներու շէնքին, անբաւականութիւնը 130ի մօտ որբերն ու 15ի չափ ներքին պաշտօնեաները պարփակելու համար, միւս կողմէ, նկատի ունենալով որ երն ու որբուհիները անջատելու պահանջը, կեդրոնի պատուիրակ Տիար Գրիգոր Մանուկեանի հրահանգին վրայ 1921-1922 տարեշրջանին վարձուած են երկու շէնքեր եւս. մին՝ իրրե ննջարան մանչերու միւսը՝ իրրե հիւանդանոց(\*)

**ՈՐՐԱԿՆԱՄ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ**

ևՆ

**NEAR EAST RELIEF**

Եզրպատուի անվերջ խառնակութիւնները, կիլիկիոյ պարպումը և վերջապէս, անտեսական աննպաստ պայմանները, բնական է որ իրենց ներգործումը ունենային Որբախնամի հասոյթի աշխարհներուն վրայ: Հանգանակութիւններ, հասարայթներ, նոյնիակ վիճակահանութիւնն ու զանձանակները, նախորդ տարիներու բազդատմամբ անդահացուցիչ արգիւնքներ կը բերէին և Որբախնամ Ընկերութիւնը, բնագառուած, հեաղնատէ ձեռք կը քաշէր Ատանայի, Պազուպայի որբանոցներէն՝ բաւականանալու համար Ճիւնիէ փոխադրուած Այնթապի Որբանոցին զոյտ թեան ապահովումով:

Դմբախտարար, անտեսական պայմանները, լռիւզը, այդ իսկ դժուար կը դարձնէին և ազագայ անսպասելիանց առաջըը ասնելու համար էական կը դառնար ունենալ կա՛մ նոյատուի բղխուն ազբիւր մը, կա՛մ օտար աջակից-ազաւէն մը: Ֆրանս, Իշխանութենէն լայն աջակցութիւն մը ակնկալել, նոյատուար պայմաններով, գրեթէ անկարելի ըլլալուն կը մնար գործակցական համաձայնութեան մը գալ Near East Reliefի հետ, որ արդէն ինքզինք բացարձակապէս նուիրած էր հայ որբերու խնամածութեան, Հայաստանէ մինչև Պաղեստին:

Ամերիկացիք, ի սկիւրանէ անտի բարեացակամ վերաբերում ցոյց տուած ըլլալով մեր Որբանոցին հանդէպ — Այնթապի մէջ, և

(\*) Հիւանդանոցի շէնքը, 1922 Յուլիտ 1923 Ապրիլ աւաժամապէս քաւադրուած է Պ. Յ. Իւվէզեանի, սոս վարձով:

մանտանող՝ Այնթապէ փոխադրութեան օրերուն և Պէյրութի Բեմքը (\*)  
— անհաւանական չէր որ նոյնքան բարեացակամութեամբ ընդա-  
ռաջ գոյնն ըլլալիք «գործակցութեան» առաջարկի մը :

### ԲԱՆՍԱԿՑՈՒԹԵԱՆՑ ՍԿԵՂԸ

Այդ ուղղութեամբ աշխատելու և Mr. Mc Afeeի Պէյրութ-  
Սիւրիա շրջանակին նախկին վարիչ-անօրէնին հետ հասկացողութեան  
մը զալու պաշտօնով, 1922 Ապրիլին Կեղրոնի կողմէ Պէյրութ կը  
զրկուի Տիկին Վիքթորիա Արշարունի, որ, Տնօրէն Ղալիկեանի և  
Վարիչ Մարմնի հետ խորհրդակցարար կը ձեռնարկէ բանակցութեանց :  
Mr. Mc Afee գոհունակութեամբ նկատի կ'առնէ տարուած առաջարկը  
և մի քանի կէտերու շուրջ հասկացողութիւններ ալ կը կայացուին .  
սակայն վերջնական համաձայնութեան մը յանգիլ անկարելի կ'ըլ-  
լայ : Կարգ մը պիտորիչ ձեռքեր, խեղաթիւրումներով և արտաքին  
աննպաստ պայմաններու շահագործումով կ'աշխատին վիժեցնել  
սխառած ձեռնարկը և երբ, Mr. Mc Afee Ուրֆա-Մարտին-Խարբերդ-  
Սիւազ շրջանակին որբանոցները փոխադրելու գործով Թիւրքիա  
կ'անցնի, բանակցութեանց շարունակումը կ'աւակախուի անորոշ ժա-  
մանակի մը համար :

### ՆՈՐ ԳԻՄՈՒՄՆԵՐ

Տիկին Արշարունի Եգիպտոս կը դասնայ Յունիաի երկրորդ  
չարթուն . սակայն, Տնօրէնութիւնն ու Վարիչ Մարմինը չեն զազ-  
րիր ներկայացող պատենութիւններէ օգտուելով նոր գիմումներ կա-  
տարելէ և ի նպաստ գործակցութեան աշխատելէ : Վարիչ Մարմնոյ  
Ատենապետ Տիար Ա. Մարրաֆեան ազգու. ձեռնարկներ կ'ընէ Mr.  
Mc Afeeի փոխանորդ՝ գործօն-անօրէն Mr. B. Dodgeի մօտ : Կատար-  
ուած գիմումները ամուլ չեն մնար և քօմիթէին որոշումով մեկի  
կը արուին 40 որբեր (30ը մանչ և 10ը աղջիկ), 1922 Օգոստոսին  
Near Eastի պաշտպանութեամբ (որբ զուխ ամսական 10ը տօլարով) :

(\*) Բացի սնունդի փոխադրութեան օմանդակութիւններէն, ասէն ասէն  
հետեւական (Այնթապ) և զգեստեղէն (պարբանիա, բրդէ շապիկ եւլն.) օգնութիւն-  
ներ ալ եղած են մեր Որբանոցին :

**ԱՆԱՏՈՒՄՈՒՄ ՈՐՈՇԵՐԸ**

Mr. Mc Afeeի ֆանքերով Հայկ. Նահանգներէ փոխադրուած 3000ի մօտ որբերն ու որբուհիները, մասամբ Near Eastի գոյ որբանոցներուն մէջ բաժնուած (Ճիպէյլ, Ղաղիր, Անթիլիաս, Սայտա) և մասամբ՝ նոր կայաններու մէջ զետեղուած էին (Նէհր Իպրահիմ, Մա՛մըլթէյն, Զուգ, Համմանա ևլն.)։ Սակայն, 1922ի վերջերը, երբ Գօնիա-Թալաս-Կեսարիա շրջանակին որբերն ալ, Միլլիական կառավարութենէն վտարուած, եկան ապաստանեցան Պլյուրթ, Near Eastը, անձրելի տակ, անպատար մնացած նորեկ որբերու համար առժամեայ կայաններ հարելու ստիպողականութեան առջև զանուեցաւ, Mr. Mc Afee, ուրիշ որբանոցներու շարքին մեզի ալ զիմեց որ այդ որբերէն մաս մը ասնենք մեր պաշտպանութեան տակ։ Առաջարկը սիրով ընդունուեցաւ և նախ՝ 5/4, ապա՝ երեք անգամով 113 հողի, մանչ և ալջիկ, անուեցան մեր Որբանոցը, Near Eastի հաշուոյն։

**ՏՆՅՐԷՆՈՒԹԵԱՆ ԵՂԻՊՏՈՍ ԵՐԹԸ**

Գործակցութեան մը հարցը և բանակցութեանց վերսկսումը այնուհետև աւելի պահանջական կը դառնային, մանաւանդ որ Near Eastը կը ծրագրէր Ճիւնիէյի մէջ ալ ունենալ իր սեփական Որբանոցը։

Որբախնամը, Իւլմիրի և Պալայ անսպասելի ազէտներէն վերջ անտեսապէս աւելի եւս ճնշուած, մասնաւոր կերպով կը շեշտէր բանակցութեանց վերսկսման պէտքը։ Տնօրէն Ղալլիկեան, Վարիչ Մարմնոյ լիազօրութեամբ, անակցութիւններ կ'ունենայ Mr. Mc Afeeի հետ, որ անձնապէս խիստ բարեացակամ արտայայտումներէ ետք, արամադրութիւն կը յայտնէ լայն գործակցութեան սակայն, քօմիթէին պայմանները, զորս Փետր. 5ի անակցութեան մէջ կը յայտնէ Mr. Mc Afee, այդ քան գօնացուցիչ չէին, նկատելով որ գործակցութենէ աւելի միացումի, ձուլումի ձգտում մը կը մասնէին անոնք։

Որբախնամը, ի սլլըրանէ անտի, բանակցութեան հարցին մէջ զործակցութիւն մը յաջողցնելու անսակետը պաշտպանելուն, աննպաստ համաձայնութիւն մը, բնական է ս'չ մէկ կերպով պիտի

ընդունելի ըլլար մեզ համար. քանի որ, այդ՝ Որբախնամին չորս տարիներու աշխատանքովը պահուած մաս 12,000 եզ. սակի արժամ մի հաստատութեան, իր կաշմովն ու որբերովը ընկուղումը պիտի նշանակէր Near Eastի մէջ:

Ամէն պարագայի սակ, հարկ եղած լուսարանութիւնները տալու և վարչութեանց վերջնական հրահանգները աննկու համար անհրաժեշտութիւն կը դոյանայ որ Տնօրէն Ղզլիկեան անձամբ Եզրիտաս այցելէր և ընէր հարկ եղած անդեկատուութիւնը:

Տխոր Ղզլիկեան մեկնեցաւ փեարուարի կէտերը և երկու շաբաթ Եզրիտաս մնալով՝ պատնոթիւններ ունեցաւ աննուելու և խորհրդակցելու Ազիքասնոյրից և Փանիրէի վարչութեանց հետ: Համագործակցութենէ տարբեր գիտնի վրայ հասկացուլութիւն մը՝ կեդրոնի վարչութեանց համար և.ս ընդունելի չի պիտի ըլլար ամենեւին:

#### ՌԱՆԱԿՏՈՒԹՅԱՆՆ ԵՒՎԸ

Տնօրէնութեան զարձէն ետք, Near Eastի վարչային կազմին մէջ յառաջ եկած փոփոխութեան մը բերումով, Mr. Mc Afeeի փոխանորդս Mr. E. Blatchfordի հետ սկսան շարունակուիլ բանակցութիւնները, որոնք, վերջապէս, շնորհիւ նոր Տնօրէն Mr. Fowley և Քոմիթիէի, ու մանաւանդ՝ Mr. Blatchfordի բարեացակամ ու անկեղծ վերաբերմունքին, Մայիսի սկիզբը յանդեցան գործակցական համաձայնութեան մը:

Այժմ Near Eastը բացի իր առջի 40 որբերէն, 121 (\*) հոգի և.ս ունի մեր պաշտպանութեան սակ, որոնք կը պահուին իր հաշուոյն, ամսական 9 տոլարով:

Ներկայիս որբերու ընդհանուր թիւն է 279 (\*\*), հետևեալ բաժանումով. —

	Մանչ	Աղսիկ	Քումար
Որբախնամի սնոյհական	87	35	122
Near Eastէ պաշտպանեալ	30	127	157
Քումար	117	162	279

(\*) 117 որբ, 4 մայրիկ:

(\*\*) 80ի մօտ սարքեր վայրերէ:

1922. 1923 ՏԱՐՆԵՐԶՍՆԵՐ

Որբանոցը, այս տարի իր կրթական երրորդ տարեշրջանը բու-  
լորած է ի ձեռնիկ, նոյն դասարաններով և կրթական նոյն ծրա-  
գրով (\*): Բարձրագոյն դասարանները, ըստ առաջնոյն, օրուան կէսը  
ուսման և միւս կէսը աշխատանոցի տուած են: Near Eastի որբերն  
ու որբուհիներն ալ, գրեթէ ամբողջութեամբ տանուած են դասա-  
րաններու մէջ: Այս տարի ևս ունեցած ենք 15ի մօտ ցերեկօթիկ  
ու սանոցներ: Ուսուցչական Մարմնի կազմն էր.

Պարսններ՝ Յալսէփ Ղզլիկեան, Վարդան Խօքէնաէրեան,  
Մուրաա Մուրաաեան (Near Eastի որբերուն ժամանումէն ետք) և  
Գրիգոր Պօշարեան (քարտուղար):

Օրիորդներ՝ Ազնիւ Տէմիրճեան, Նարգուհի Նարինեան, Սուլ-  
թան Սամուէլեան (Near Eastի որբուհիներուն հետ, 3 ամիս) և իր-  
բե օգնական - ուսուցչուհի, Օրիորդներ՝ Հայկանոյշ Սարրաֆեան  
(Near Eastի որբուհիներէն) և Աննա Խանձեան, Զարուհի Լեւոն-  
եան (Որբանոցի Ե.րդ դասարանի ուսանողուհիները):

Պ. Յ. Իւզէզեան ըստ առաջնոյն շարունակած է իր ձայնա-  
կան և զօրծիական երաժշտութեան դասերը, երգչախումբի և նուա-  
զախմբի կազմակերպութիւններով:

Գծագրութիւնը շարունակուած է այն չափով որ թոյլատու  
եղած են պարագաներն ու պայմանները: Տղոց սև մատիտի փորձերը  
(նախիւր մօրթ, բնանկար ևլն.), շատերու կողմէ գնահատութեանց  
արժանացած են զանազան ատիթներով. ոմանք իւզանկարի փորձեր  
ալ ունեցած են կատարեալ յաջողութեամբ: Պէյրութաբնակ ծանօթ  
նկարիչ-նարատարգէտ Տօքթ. Մ. Ալթունեան սիրայօժար յանձն ա-  
ռած է գծագրութեան մէջ յաջողակութիւն ցոյց աուող որբերէն մէկը  
որդեգրել իր մօտ և հնարաւորութիւն տալ որ զարգանայ ու յա-  
ռաջդիմէ այդ ճիւղին մէջ:

Աշխատանոցի զբաղումները նոյն կանոնաւորութեամբ յառաջ  
տարուած են. վերին երկու դասարաններու հետ երրորդ դասարան

(\*\*) Բարձրագոյն կարգերու Բանի մը դասեր, Ընդհ. Պատմութիւն, Բնա-  
գիտութիւն եւայլն, յապաւուած են աշխատանոցային զբաղումներու կամ գործի-  
ներու պակասին բերումով:

մալ աշխատանոց հետևած է այս տարի. որով, արհեստի հետևող  
աղոց թիւը եղած է 40, ընդհանուր որբերու իրր մէկ երրորդը:

Վերջացող տարեշրջանին մէջ մասնաւոր ուշադրութիւն ըն-  
ծայուած է աղջկանց ձեռագործ-ասեղնագործութեան, ուսուցչուհի  
ուսնենալով Որբանոցի գերձակուհի՝ Տիկին Մատի Երեմեանը: Նշա-  
նակութեան արժանի է այն յառաջդիմութիւնը որ դիտուած է ըլ-  
լայ արտադրութեանց քանակին և ըլլայ այնոնց որակին մէջ: Բացի  
սրտէ, ֆիլէ, տանթէլի նման բանուածքներէ, չափաւաս աղջկե-  
ները մասնաւոր հրահանգում մը ունեցած են կտրուածուի և գերձա-  
կութեան մէջ — համեատ շահ մըն ալ ապահովելով Որբանոցին:  
Ասեղնագործութեան արտադրութիւններէն 60 կտոր վիճակահանու-  
թեան գրուած են Յունուարի մէջ. մաս մը ներկայացող գնորդներու  
վաճառուած է յարմար գիներով. ուրիշներ՝ պատրաստուած են  
մասնաւոր յանձնարարութեամբ: Յուլիսի սկիզբը պիտի ուսնենանք  
երկրորդ վիճակահանութիւն մը, 80 կտորի համար:

**ԹԱՆԹԱՅԻ ԳԱՂՈՒԹԻՆ ՆՈՒԵՐԱՏՈՒԹԻՒՆԸ**

Այս տարի գոհունակութեամբ պիտի նշանակենք Թանթայի  
հայ զազութին 20½ անգլ. սկիլի մի նուիրատուութիւնը, որ յառ-  
կացուած է Որբանոցիս որբուհիներուն ձեռագործ-ասեղնագործու-  
թեան, իրր անձնանմանիի դրամազուլիս, որբուհիներուն՝ գործ և  
որբանոցին՝ հասոյթ մը ապահովելու համար ընդմիշտ:

**ՀԱՐՍՆԱՅՈՒՆՆԵՐ**

Որբանոցիս որբուհիներէն սմանք, ներկայացող յարմար թեկ-  
նածուներու խնդրանքին գոհացում տրուելով, սկսած են ամուս-  
նացուիլ, 1922է սաղին հարսնացուած են.

- 1) Օր. Հոլիսի'է Եւպուպեան (Այնթապցի), զրկուած՝ Գա-  
նատա, Գ. Մանուէլ Մղրըպլեանի (Այնթապցի):
- 2) Օր. Եանըմ Ճուպպալեան (Այնթապցի), ամուսնացուած՝  
Գ. Պարոյր Գազանձեանի (Այնթապցի ի Ճիւնիէ):
- 3) Օր. Մաքրուհի Օհանեան (Կիւրինցի), ամուսնացուած՝  
Գ. Պետրոս Մատուկեանի (Կիւրինցի ի Պէյրութ):

4) Օր. Արեւադոյս Գաղանճեան (Կարնեցի), նշանուած (\*) Գ. Սահակ Ճիզմէճեանի (Մալաթիացի, ի Բրավլիտընս) :

5) Օր. Արուսեակ Պարուժեան (Այնթապցի), ամուսնացուած՝ Գ. Սարգիս Տէյրմէճեանի (Այնթապցի, ի Կիպրոս) :

Բացի որբուհիներէն, մի քանի մայրիկներ ևս ամուսնացուած են ըլլա՛յ Այնթապի մէջ, ըլլա՛յ ի Ճիւնիէ :

Ամուսնութեան խնդրանքով գիմուժ կատարուներէ կը պահանջուին ամուրիութեան, ասուջութեան, բարոյականի և բարեկեցութեան վկայականներ, ազգային օրինաւոր Մարմիններէ կամ ծանօթ անձերէ տրուած : Ամենախիտ զգուշութեամբ կը լրացուին օրինական պահանջները. քանզի. Որբանոցս ի սկզբանէ անտի իրեն համար սկզբունքի խնդիր մը նկատած է տխար ընտանիքներու, երջանիկ բոյներու կերտու մը :

### ՆՈՐԲԻՆ ԿԱԶՄ

Որբանոցը ընտանեկան կազմ մը ունի ներքնապէս. հոն կան հայրիկ մը, մայրիկ ներ և զաւակ ներ : Որբերն ու որբուհիները իրենց օժանդակութեան բաժինը ունին մաքրութեան, հսկողութեան, զիշերագրութեան գործերուն և խոհանոցային աշխատանքներուն մէջ : Աշխատանքի ժամերուն ամէն ոք կը լծուի իր պաշտօնին և ներքին փոքր ինքնաւարութիւնը որ կայ աղոց մէջ, կարելիութիւն կուտայ որ դասապետներու վերսկսողութեան տակ ամէն ինչ կատարուի անթերի և մաքուր : Մէկ խօսքով, Որբանոցը իր ներքին կազմով տուն մըն է, բաշմանդա՛մ ընտանիք մը — ինչ որ հայ և օտար այցելուներու կողմէ ալ զիտե, տրուած է քանիցս :

### ՈՐԲԵՐՈՒ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ

Որբանոցիս որբերուն ասուջութիւնն ու աշխոյժ կենցաղը ամէն ժամանակ արժանացած են անկեղծ գնահատումներու. արդարեւ, գոհունակութեամբ պէտք է նշանակուի թէ, Որբանոցս իր հաստատութեան օրէն ասուջին, փոխանցիկ հիւանդութեանց կամ պէս պէս ախտերու յարձակումներէն զերծ մնացած է : Աչքի, գլխու (գոնջութիւն) և մարմնի (բորտութիւն) հիւանդութիւնները, բազմաամամբ

(\*) Ղեկուած՝ Ազեմաեղի, ուր կը մնայ ցարդ :

ուրիշ հաստատութիւններու, շատ աննշան հակամատթիւն մը ունեցած են միշտ. այնպէս որ, հիւանդանոց ունեցած ենք յանախ՝ առանց հիւանդի:

Որբանոցը ձիւնիէ հաստատումէն սողին ունի վճարեալ այցելու բժիշկ մը, Dr. Tefvik Saliba (\*): Տօքթ. Մուշեղ Հատիտեան եւս, այն օրէն ի վեր որ ստանձնած է Near Eastի որբանոցներուն այցելու բժիշկի պաշտօնը, շարաթը մէկ կամ երկու անգամ կ'այցելէ մեր Որբանոցն ալ և քննութիւններ կը կատարէ ձրիօրէն:

### ՈՐԲԱՆՈՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այնթաղի Որբանոցը, հակառակ անոր որ փոխադրական զիւրաթիւններէ զուրկ է և շատ անգամ՝ իր գնումները Պէյրութէ ընելու հարկադրուած, ծախքերու խնայարութեան տեսակէտէն առաջնութիւն մը ունեցած է Պէյրութ-Լիբանան շրջանակին մէջ տեղաւորուած առանեակ մը որբանոցներու բազդատեմար(\*\*):

Մտորուած սնունդը զոնայուցիչ է և ընտիր, սրակով ու քանակով. միշտ նախընտրուած է գինեղ ապրանքի մը լաւ, մաքուրը. հացը՝ որ կը գնուի, անցիլական ալիբի հացն է, լաւ եփուած և մաքուր: Եւ հարսոակ սնունդի տեսակէտով ցոյց արուած այսքան ծայրայեղ բժնախնդրութեան — ինչ որ գիտաբանաց ասիթ կուտայ մերթ քնդ մերթ, Որբանոցի ուտեստեղէնի ծախքը որը գլուխ ամսական կ'կամ 4-50 դր. եզրագտականէ աւելի չէ եղած (անցեալ և առջի տարիներուն): Վերջացող տարեշրջանին ուտեստեղէնի ծախսաց ամսական սակը եղած է 2 3/8 դր. եզրագտական. — զգալի նուազում մը՝ որ յայտնադէս որբերու թիւին յաւելման արդիւնքն է:

Ջամբուած սնունդը, իր ընդհանուր գծերուն մէջ հետեւեալն է. —

Առտուները. = թէյ, խտացեալ կաթ, պանիր, ձիթապտուղ, սուրճ չորպա, ամառը՝ մրգեղէն:

(\*) Was surիւ մը ի վեր Բաղամապեհ՝ ձիւնիէյի:

(\*\*) Առջի տարիներ որբ գլուխ տարեկան 32է 28 եգ. սակի, այս տարի՝ 18 1/2 եգ. սակի. (ուսեսի, զգեսի, շէմբերու, փոխադրութեան, աշխատանոցի, ուսումնարանի, վառելիքի, լուսատուրութեաց ծախքեր, բժէկական ծախք եւ ալլազան մեծ ու փոք ծախքեր կը պարունակուին այդ զուտարներուն մէջ):

Կեսորները. = Միս և բանջարեղէն (շարաթը երեք անգամ),  
խղով ապուր (ձաւար, բրինձ, ոսպ, շարաթը երկու անգամ), ձէ-  
թով լուբիա, չորպա :

Իրիկունները . = Մրգեղէն (ըստ եզանակին), անուշեղէն  
(ոսբ, չամիչ, թուզ, արմաւ), պանիր և շն., և շն. :

Միեւնոյն հոգածութեան ու բժախնդրութեան առարկայ են  
որբերու հանգերձանքն (\*) ու անկողնի կազմածը . մանչերու կը արբ-  
ուին տաքատ - բաճկոն - արտաքին շաղկի և ալջկանց՝ ֆիթթան-չիակ  
(գալիպ) - զօգնոց . իբրև ոսնաման կը արուին երսակ, սանտալ և  
չափահասներու՝ մուճակ . ձմեռ ատեն կը զործածուի դուլպայ և բրդէ  
ֆանէլա : Անկողնի կազմածը կը բալկանայ բրդէ անկողինէ, բարձէ  
և վերմակէ (քթմանէ երեսով) . ամառ ատեն վերմակը կը փոխանակուի  
պաթթանիայով :

Որբախնամը ցարդ կառավարուած է Որբախնամի ամսական  
առաքումներով և տեղային կարգ մը հասոյթներով : Տեղային հա-  
սոյթի զլխաւոր աղբիւրներն եղած են Ամբրիկեան և Ֆրանսական  
նպաստները, ու ամսաթոշակները, վիճակահանութիւնը, ձեռագործի  
վաճառումները և կարգ մը նուիրատուութիւններ :

Վարիչ Մարմինը ամէն ամիս կանոնաւորապէս կեդրոն կը յլէ  
միասնեայ հաշուեցոյց մը և տեղեկագիր մը :

### ՈՐԳԵՆԻՐՈՒՄՆԵՐ

Որբերու վճարովի օրդեգրումը՝ սրբանոցներու համար կեն-  
սական կարեւորութիւն ունեցող ձեռնարկ մըն է անտարակոյս : Որ-  
բախնամը վաղուց սկսած է կիրարկել զայն և մեր որբերէն մէկ  
մասը արդէն որդեգրուած է եզրպտոսի և արատահմանի բարեռէջ  
ազգայիններու կողմէ : Վերջերս Պոսթմոնի Այնրապցիներու Ուսում-  
նասիրաց Միութիւնն և.ս որդեգրած է երկու որբ : Որդեգրեալ որ-  
բերուն լուսանկարներն կը զրկուին իրենց պաշտպաններուն, կեն-  
սազրական նօթերով (\*\*):

(\*) Առաջներ՝ եղիպսոսէ զրկուած, այժմ՝ տեղւոյն վրայ պոսթմոսուիլ  
սկսած :

(\*\*) Տնօրէնութեան կողմէ 1922 Հոկտեմբերին Երզրեալեան նամակ մը  
զրկուած է ամերիկաբնակ կարգ մը Այնրապցիներու, մեծ մասամբ իր նախկին սա-  
ներուն . յուսալի է որ այդ դիմումը կ'ունենայ իր բարեբաւ արդիւնը և Այնրապ-  
ցիի՝ կը բերեն իրենց լայն աջակցութիւնը «Այնրապի Որբանոց»ին :

## ՀՈՒՆԻՈՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ ՈՐՐԱՆՈՅԻ ՄԷՋ

Որբանոցիս որբերուն սառար մեծամասնութիւնը Լուսաւոր-  
չական է. կան Հայ-Բողոքական և Հայ-կաթոլիկ որբեր եւս: Դա-  
ւանական տեսակէտով ոչ մէկ խարութիւն կը գրուի որբերու միջև:  
Որբանոցիս Կրօնէի դասն ալ իրականին մէջ Ս. Գրքի և բարոյա-  
գիտութեան դաս մըն է: Որբերուն շի թոյլատրուի որ եկեղեցի  
կամ ժողովարան երթալու համար Որբանոցէ դուրս ելլեն. ամէն  
կիրակի Տնօրէնութեան առաջնորդութեամբ պարզ ժամերգութիւն մը  
կը կատարուի Որբանոցի մէջ և բարոյական ու կրթական նիւթերու  
չօրջ խրատականներ կը խօսուին: Տարին մի քանի անգամ, մեծ  
տօներու առթիւ, երեք յարանուանութեանց պետերն ալ կը հրա-  
ւիրուին որպէս զի խոստովանութեամբ, ազօթքով, պատարագով,  
հաղորդութեամբ զսնացնեն որբանոցիս որբերուն հոգեւոր պէտքերը:  
Տարբեր ասններ եւս հոգեւոր պետերը աշատօրէն կրնան այցելել  
Որբանոց և իրենց զաւանութեան պատկանող որբերու հոգեւոր կա-  
րիքը բաժնալ:

## Հ Ա Ն Գ Է Ս Ն Ե Ր

Որբանոցը զանազան ասիթներով կ'ունենայ իր հաւաքոյթներն  
ու հանդէսները: Այլ շարքէն նշանակելի են անոնք որ տեղի կ'ունե-  
նան Նոր տարուոյ առթիւ և կրթական շրջաններու փակումին (Յունիսի  
մէջ): Հանդէսները լուսագոյն պատահութիւնները կ'ընծային որբերուն,  
իրենք զիրենք չընտանալու ամէն կողմէ հաւաքում  
հայր-մայրերով, քոյր-եղբայրներով. և պահ մը մտնալով իրենց որ-  
բութիւնը, շնչելու և սպրելու համար իսկապէս հայկական մի՞նտ-  
լորտի մը մէջ: Դարձեալ, հանդէսները յարմարագոյն ասիթը կ'ըն-  
ծային որպէս զի որբասէր ազգակիցներ զան հետաքրքրուին իրենց  
անօքիկ որբերով, լսեն անոնց երգն ու խօսքը, տեսնեն անոնց  
գործն ու զարգացումը, վերջապէս. հոգ չէ թէ մի քանի ժամ, ապ-  
րին անոնց հետ ի քաջալերութիւն և ի խրախոյս այդ ապագայ սե-  
րունդին:

Ընդհանուր բնոյթ ունեցող յիշեալ հանդէսներէ զատ. Որբա-  
նոցը մերթ ընդ մերթ կ'ունենայ իր ներքին հաւաքոյթները, Ու-  
բերու հանդէսները, Վարդանանցի, Մայիս 28ի նման յիշատակելի

և պատմական օրերու կամ հարսնացումներու առթիւ, արտասանութիւններով, երգերով ու նուագով, պարերով կամ փոքրիկ բեմադրումներով :

**1922-1923 ՅԱՐՆՇՐՋԱՆԻՆ ԱՄԱՎԵՐՋԻ ՀԱՆԴԻՍՈՂ**

1922-1923 կրթական տարեշրջանին փակման հանդէսը տեղի ունեցաւ 17 Յունիս 1923, Կիրակի օր, զոր պատուած էին Պէյրութէ, Ճիւնիէյէ և շրջակայքէն 400ի մօտ հրաւիրեալներ : Հայ, անղացի և օտար (\*), Որբանոցի սրահներուն անբարարութեան պատճառաւ, ինչպէս անցեալ տարի, այս տարի ալ հանդէսը կատարուեցաւ Որբանոցի մօտիկ ընդարձակ շէնքի մը մէջ, Սրահը զարդարուած էր սասերով, որբուհիներու ասեղնազօրձական արտագրութիւններով և որբերու ամենայաջով նկարներով (\*\*) (շրջանակի մէջ և աղակերպ) :

Հանդէսը, նախորդ տարիներու պէս ունեցաւ երկու բաժին. արտասանական և երաժշտական : Արտասանական բաժինը կը բաղկանար 10 արտասանութենէ (3ը Ֆրանսերէն) և իւրեւ նորութիւն, 2 ինքնագիր շարադրութենէ (ընդհանուր մրցումի մը մէջ առաջնութիւն շահող երկու պարսններու կողմէ կարգացուած և արտասանուած) : Երաժշտական բաժինն ալ ունեցաւ երգչախումբի և նուագի մասեր, սառնորդութեամբ Պ. Յ. Իւզէզեանի և ընկերակցութեամբ գաշնակի :

Հանդէսը այս տարի ալ պահեց իր սահմանի բնոյթը և ուրախութեամբ պիտի նշանակենք որ իր փայլն ու յաջողութիւնը գերազանցեց նախընթացները :

Հանդէսին կարգացոյցը նայնութեամբ կը արուի ստորև :

- ԲԱՅՈՒՄ. (Երգչախումբ). Յառաջ Սանուհի. (Բայլերց Որբանոցի)
- Նուագախումբ. (4 ջութակ, 6 մանսօլիւն, 2 Ֆլուիդ)
- (Երգ ևւ կղանակ)
- Երգչախումբ. Մեր Հայրենիք.

(\*) Ն. Ս. Օձուրիներ՝ մասնաւոր կերպով հրաւիրուած, Հալէպէն՝ հեռագրաւ կրչայնէր իր ինդակցութիւնը և մասնակցութիւնը՝ հոգեով ու սրով :

(\*\*) Մասնաւոր յիշատակութեան արժանի են. — Որակակները, Լուսնի խաղը, Զեհուամբ, Հայաստանի փառեհեհեր, Mignonne, Օգոստոսիներ (իւղաներկ) և այլն :

Արսասանութիւններ. —

- ա.) *Solielակն իղձ* (Լուրճի Մինաս) *Օր. Մ. Կեննեան*
- բ.) *Հայրենիքիս* ( \* \* \* ) *Օր. Ե. Յակոբեան*
- գ.) *Napoléon II.* (Victor Hugo) *Պ. Յ. Տէրտեան*
- դ.) *Ինչն է և ինչպիսի պիտի սարիմք* (Շրդր.) *Պ. Վ. Տիտղեան*
- ե.) *Դարերու Վրեժ* (Սիամանթո) *Պ. Ս. Տէր Յարութիւնեան*

*Երգչախումբ. — Come to the Dance.*

Արսասանութիւններ. —

- ա.) *Սահմանը անցնողները* (Գ.Յարսեղեան) *Պ. Գ. Գալայնեան*
- բ.) *Մայրենի եկեղեցին* (Սահակ-Մեսրոպ) *Օր. Ս. Մուրաշեան*
- գ.) *L' Onde et l' ombre* (Victor Hugo) *Պ. Խ. Սասունչեան*
- դ.) *Փառք Յաղթուածներին* (Ա.Ահարոնեան) *Պ. Ս. Ուղուրեան*

*Երգչախումբ. — Ի զէն, Հայե՛ր, ի սուր.*

*Նուագախումբ. (Եղանակ). —*

Արսասանութիւններ. —

- ա.) *Զուրումի Աշխարհը* (Մ. Ոսկեան) *Օր. Զ. Լեւոնեան*
- բ.) *Le Triomphe de la Paix* (Fr. Passy) *Պ. Յ. Եագուպեան*
- գ.) *Պայսա՛ր* (ինկնագիր շարադր. ոսն.) *Պ. Ս. Տէր Յարութիւնեան*

*Երգչախումբ. — Շօրօա (գեղջուկ պարերգ).*

*Տնօրհին Տեղեկաստութիւնը.*

*Նուագ. — Vals Idylle (Չուքակ և դաւենակ) Օր. Ա. Ա. Սարրաֆեան*  
*և Պ. Յ. Իւլիզեան*

*La Marseillaise. — (Երգչախումբ):*

**ՈՐԲԱԿՆԱՄ ՄԱՍՆԱՃԻՒՂ**

Վերջացող տարեշրջանի ամառվերջի հանդէսը Որբանոցիս տարեգրութեանց մէջ պիտի մնայ կրկնակի նշանակելի թուական մը, ոչ միայն հանդէսին աննախընթաց յաջողութեամբը, այլ մանաւանդ իրբև հաստատութեան օրը Պէյրութի և շրջակայից Որբախնամ Մասնակիւղին:

Որբանոցիս հանդէսը անկեղծ համակրութեան մը գոյութիւնը վաղժեց զգալի էր. դժբախտաբար, կազմակերպութիւնն էր որ կը պակսէր: Տնօրէնութեան կողմէ Որբանոցի տասնամեական և աշխատանոցային կեանքին, Ելեմասական կացութեան, Near Eastի հետ կայացուած հասկացողութեան և այլ ներքին աշխատանքներու շուրջ

արուած անդեկատուութիւնը, ի վերջոյ Որբանոցին և որբերուն կարգ մը կենսական պահանջքներուն թուումը, ստալիերջի հանդէսին հմայքին հետ խառնուած, ստիթ ընծայեցին որ գոյութիւն ունեցող համակրութիւնը գործնական բնոյթ ստանայ, գրականացուի: Ներկաներէն Տօքթ. Օննիկ Կէրկէրեանի կողմէ յայնուած առաջարկ մը, Որբախնամի Մասնաճիւղի մը կազմութեան (\*) ծափահարելի առաջարկը, Պ. Մ. Գալըպեանի և այլոց կողմէ երկրորդուած ու հաստատուած, ընդհանուր հաւանութեան կարծանանայ և կը ստորնաւորուի հանդէսին մէջ: Ոմանք, գրամական ու գրենական նուիրատուութիւններով ոչոք կուտան առաջարկին. իսկ, իբր 40 հոգի, սիկիւններ և պարոններ, սիրայօժար կ'անդամագրուին կազմելի Մասնաճիւղին:

Զանազակը հիմնադրելու և կազմակերպութեան մը կապելու առաջադրութեամբ, հանդէսին յաջորդող մի քանի օրերու ընթացքին առժամեայ վարչութեան մը ծրագիրն ալ կ'իրականացուի և Տնօրէնութեան հրահրութեամբ, Ազն. Տօքթ. Պ. Մեկքոնեանի(\*\*) պատուակալ նախագահութեան տակ, առժամեայ վարչութեան մը անդամ կ'ըլլան Տիարք,

- Օննիկ Մալլումեան
- Մինրան Գալըպեան
- Նշան Հաղարատեան
- Վանան Վարդապետեան
- Տօքթ. Օննիկ Կէրկէրեան

Առժամեայ վարչութիւնը գործի սկսած է արդէն և յուսալի է որ Պէյրութի նորակազմ Մասնաճիւղը, նոր անդամակցութիւններով զօրեղացած, քիչ ստենի մէջ կ'ըլլայ Որբախնամի աջակից կարեւոր կեդրոն մը:

**Ո Ր Բ Ա Ն Ո Գ Ի Ե Ա Ր Ե Ր Ե Ր Ե Թ Ի Ի Ն Ը**

ԳՐԵՐ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՅ ՀԵՏ

Լիրանան՝ առակըսողն հայ որբերու ապաստանարան մը ելած է այժմ. ձիպիլէ Ասյսու առանձնակ մը որբանոց ունի ան իբ

(\*) Իրականից մէջ՝ վերակազմութեան, քանի որ, 1919ին, Որբախնամի պատուիրակ Տիար Ե. Աղազարի և Է. Ազատեանի ջանքերով կազմուած մասնաճիւղ մը գոյութիւն ունեցած էր նախագիտ:

(\*\*) Գիւանազիտական ներկայացուցիչ Ազգ. Պատուիրակութեան:

գողին մէջ, մօտ 9000 որբերով: Այնթապի Որբանոցը, ամենա-  
 պզտիկներէն մէկը, ձգտած է միշտ մօտէն շփման մէջ գտնուիլ այդ  
 քոյր հաստատութեանց հետ — ըլլա՛յ փոխադարձ այցելութիւննե-  
 րով և ըլլա՛յ հանդէսներու մասնակցութեամբ: Եթէ պայմանները  
 թոյլատու ըլլան, բնական է մեզ համար փափաքելի պիտի ըլլայ  
 որ որբերն ալ շփման մէջ դրուին իրարու հետ, մարզական հան-  
 դէսներով, մրցու մեերով կամ պարզ այցելութեամբ:

**ՅԱՌԱՅԻՒՄՆԵ ՏՄԵՇԵՐՁԱՆԸ**

Որբանոցի 1923-1924 տարեշրջանը կը սկսի յառաջիկայ Սեպ-  
 տեմբերին: Հինգերորդ դասարանը կը թափան Կրթական ծրագրով իրեն համար  
 սահմանեալ շրջանը բուրած ըլլալով, իրբև շրջանաւարտ, ըստ  
 օրինի պիտի դուրս գայ Որբանոցէն: (Մեզ համար փափաքելի պիտի  
 ըլլար որ անոնք յառաջիկայ տարին ալ անցնեն Որբանոցի մէջ և  
 աստիճան մ'ալ զարգանան եթէ ոչ իրենց ուսման, զէթ իրենց ար-  
 հեստներուն մէջ. որչէս զի երբ Որբանոցէ մեկնին, կարենան իրենք  
 զիրենք ապրեցնել և ուրիշին բնօ չըլլալ: Համեստ ծրագիր մը՝ որ  
 կը փայտայտի մեր կողմէն և օրուն իրագործու մը, սակայն, կապ-  
 ուած է արտաքին նպատաւոր պայմաններու և մանաւանդ՝ Եւր-  
 րական կարեւոր աշակցութեանց):

\* \* \*

**Վ Ե Ր Ջ Ա Ր Ա Ն**

Ահա՛ ամիսի զծերու մէջ պատմութիւնը հաստատութեան մը՝  
 որ շատերու, նոյն խակ օտարներու հաւատարմով սխալար է և օրի-  
 նակելի՛՛ ամէն տեսակէտով: Այնթապի Որբանոցը իբր և տարուան  
 գոյութիւն ունի. իր հաստատութեան օրէն ազդին, անոր տիրական  
 և առաջնորդող նպատակն եղած է խնամել, կրթել անօքիկ որբ սե-  
 րունց մը և մարդ հասցնել — իրենց կոչումին, իրենց սրբազան  
 զերին զիտակից մարդեր՝ որոնք պատիւ բերեն զիրենք կրթող, խնա-  
 մօղ անձերու և հաստատութեան, զիրենք ծնող ազգին՝ որ այնքան  
 յոյսեր ունի դրած իր վաղուան փառքը կերտելու կոչուած այդ մա-  
 հապուրձ բեկորներու վրայ:

Թէ ի՛նչ կրցած է ընել Որբանոցս՝ այդ ուղղութեամբ, Որբա-  
 նոցը այցելած, որբերը իրենց տան մէջ և իրենց գործերուն վրայ

տեսած կարգ մը ականաւոր զէմքերու վկայութիւնները(\*) տալ գուցէ  
ամէնէն արգարակչիս գատումը պիտի ընծայէ առ այդ :

« Հաճոյք մը եղաւ մեզի այցելել այս Որբանոցը, ուր գո-  
հունակութեամբ դիտեցինք աչքատու կարգ ու սարք և գնահատելի  
մաքրութիւն. դիտեցինք որ հոս որբերը՝ որբեր չէին, այլ կը վայել-  
լէին ծնողական գուրգուրանք և խնամք: Կը մաղթենք որ ազգին այս  
յոյսերը պսակեն իրենց համար աշխատողներու գոհողութիւնները և  
կարենան գտնաւ պատուական ու պատուարեր հայ քաղաքացիներս :

22 Յունուար 1920

Այնթապ

Պօպոս Վ. րգ. Արիս Մեսրոպ Վ. րգ. Գլ. Եփեմեան

(Զմեարի Միաբանութեան)

« Ի ձիւնիէ փոխադրուած Այնթապի Ազգ. Որբանոցը՝ ընդ  
խնամատարութեամբ Տիար Ղազարոս Ղալլիկեանի, այցելեցինք և գո-  
հութեամբ տեսնք գուրգուրատ խնամքները. թէև որբեր՝ բայց եր-  
ջանիկ են և կը մաղթեմ միշտ երջանկութեամբ ապրին ընդհանուր  
ազգի սիրով և համակրութեամբ: Օրհնեալ Գահրբէի Որբախնամ  
Մարմինը, որ Նեղոսի հետաւոր ափերէն Մովսիսանման ցեղասիրու-  
թեամբ կը պահեն ու կը սատարեն որբերուն, որ ազազայ հայու-  
թիւնը պիտի կազմեն. օրհնեալ և ամեն աշխատաւորք, որ սրտա-  
զին հոգեով կը խնամարկեն:»

1920 Օգոստ. 7, Ի ձիւնիէ

Սահակ Կր. Կիլիկիոյ

« Կը յանձնարարեմ բոլոր թերահաւատներուն այցելել ձիւնիէ  
և տեսնել հոն թիւրքին ու արաբին ճիրաններէն ազատուած խումբ  
մը որբերու և որբուհիներու նախանձելի վիճակը. Որբանոցին՝ Տնօ-  
րէնին ու մայրիկներուն շնորհիւ՝ երօզական որբանոցի մը հետ  
մրցող մաքրութիւնը. և այն ատեն, վստահ պիտի ըլլան թէ այս  
ազգը չպիտի փճանայ ու պիտի ապրի: Կեցցեն ազգին որբերը. կեց-  
ցեն որբասէր հայերը:»

7 Օգոստ. 1920

ձիւնիէ

ՕՃԵԻԿ Մաղլումեան

(Գարգի վանառական, Պէլլուր)

« Ազգային անբաւ կարօտութեանց գարմանումին ճամբուն  
վրայ, լաւազոյն մխիթարանքն է միշտ հանդիպել այսօրուան նորա-  
տունկ վաղուան պաշտատ. ծառ սիրելի որբուհիներու: Հոս զդաջինք  
այդ մխիթարութեան մեծագոյնը. աչքատու են օրինակելի մարբու-

(\*) Քաղուած՝ սպառնութեանց տմարէն :

թիւնը, ճիշդ կարգադասութիւնը և ալոց զուարթ ու կայտառ սուսողջութիւնը և սասնց ափէնուն հետ՝ ազգասիրական նուիրական զգացմունքներն...»

**Յակոբ Ծ. Վ. Նէսիմեան Գաբրիէլ Վ. Գասարեան**

27 Ապրիլ 1920 (Կր. Փոխանորդ Հայ. Կար. [Այժմ՝ Փոխ-Վանահայր  
ձիւնիէ Հայոց Պէրոսի) Չմնարու ուխտի)

«Le Frère directeur des Frères Maristes de Jounieh est heureux d'exprimer le plaisir qu'il a eu en visitant l'Établissement des Orphelins, où il a admiré la bonne tenue des enfants et la discipline qui règne parmi eux...»

Jounieh, le 2 Janvier 1921

**Fr. J. Gaudence**

(Տնօրէն ձիւնիէյի Գօլէնից)

«In behalf of the Near East Relief I wish to express our great appreciation of the work of our Sister Orphanage at Junieh... The need is great to save and to train a remnant of the Armenian people and it is a rare privilege to be able to join with devoted associates in this task, which is one of the greatest opportunities for usefulness that God has ever given. Let us hope that the boys and girls of this institution will become noble citizens of Armenia.»

March 1, 1921.

**Bayard Dodge**

(Managing Director of N. E. R.  
այժմ՝ նախագահ Պէրոսի  
Ամերիկեան համալսարանից)

«Very much pleased with what we saw and heard.»

April 25, 1921

**(Maj.) James H. Nicol**

(Acting Director of N. E. R.)

«Այցելեցի այս Որբանոցը և մեծ հաճոյքով տեսայ կարգ-կանոնը, մաքրութիւնը և սասնբուն առողջ երեսոյթը: Կը շնորհաւորեմ Տնօրէն Տիար Ղ. Ղալիկեանը որուն մասին զօխնաներ լսեցի Պէրոսի մէջ հեղինակաւոր անձերէ:»

Ապրիլ 25, 1921

**Վ. Մ. Գիւրգենեան**

(Փաստարան. — Խմբագիր՝ Կոլնակի  
և զործիչ Հ. Բ. Ը. Միտրեան)

«Որպէս թափառական տարագիր հայ մը Լիբանանի տապնջական օտար երկնքի տակ, այս Որբանոցի մէջ անցուցած շատ սուղ

վայրկեաններու, հոգեկան մեծ ախտանք մը կը գտնեմ եւ ամենա-  
քաղցր յուզում մը կ'ըմբռնենեմ, տեսնելով այս Որբանոցի մէջ բա-  
րոյական եւ մատարական գնահատելի ուղղութիւն մը, եւ սպասու-  
ածելով այս միջնորդութիւն մէջ թեւածող տոհմային անուշ շունչէն» :

1921, Մայիս 16

**Ա. Մ. ԿԼԵՆԿԱՆ**

(Խմբագիր «ՏԱՐՈՍ»-ի ելլմ.)

«Այցելելով այսօր Որբանոցամի հիմնած այս Որբանոցը, մեծ  
գոհունակութիւն տնկեցանք տեսնելով հոն ախտը մաքրութիւնը,  
կարգապահութիւնը, ազոց առողջ ու զուարթ գէմքերը, բարեկիրթ  
ու վայելուչ նիստ ու կացը. ուրախ եղանք լսելով իրենց ազգասի-  
րական եւանդով երգած երգերը եւ արտասանած բանաստեղծու-  
թիւնները: Կը շնորհաւորենք բազմաջան անօրէնք, անձնուէր ուսու-  
ցիչներն եւ ուսուցչուհիները եւ Որբանոցամի Վարչութիւնը» :

Ճիւնիտ, 22 Մայիս 1921

**Արցուկ Զօսպանեան**

**Մ. Վ. Գ. ՎԵՐԵՍԻԱՆ** Dr. MELCONIAN (Դիւան. Գերկայացուցիչ)

ՏԻԿԻՆ Օ. ՄԱՋԼՈՒՄԵԱՆ E. MELCONIAN

ՏԻԿԻՆ Ա. ՆԱՅԻԼԵԱՆ (ՏԻԿԻՆ ՏԲԹ. ՍԵԼԲՈՆԵԱՆ)

«..... Կը գնահատենք Որբանոցին օրինակելի կարգապահու-  
թիւնը, որբերուն առողջական աչքատու վիճակը, բնակարանի ախ-  
պար մաքրութիւնը, անուշիկ եւ զգեստի խնամեալ եւ գոհացուցիչ  
պայմանը եւ խիստ լաւ սպասարութեանց տակ կը մեկնինք, օրհնելով  
բոլոր սրտանց այս Սուրբ յարկին եւ հաստատութեան բարեբարները,  
անձնուէր անօրէնութիւնը, ուսուցչական մարմինը եւ բոլոր զործա-  
կից մարմինը. յատկապէս կ'օրհնենք հայ ազգին զաւակները, որ-  
պէս զի աճին, զարգանան եւ զխանան համապատասխանել իրենց համար  
եղած զսոչութիւններուն եւ հայ ազգին սպազայ կտաուցուածքին» :

Ճիւնիտ, 24 Մայիս 1921

**Յովհան Ա. Գ. ՎՈՒՂԻԱՆ**

(Եղիսկ. կար. Հայոց եղիպոսի)

«Կրօնական հոգեթով յուզումով եւ յարգալից պատկասանքով  
կը մտնենք ձերնի գոհուող եղիպոսի Որբանոցամի երկեսն Որբա-  
նոցին սեմերէն ներս: Ես կը հաւատամ որ մարդապալ թմբքերու  
ձիրաններուն մէջ բզբտուած հայութեան զոհերը ամենափառասուր  
մարտիրոսներ են եւ անոնց թողած սրբերը՝ փարեղի նշխարներ ու մա-  
սունքներ են: Այս ճշմարտութիւնը աւելի զրապէս կը շօշափէ այն  
ամէն ոք որ ձերնի Որբանոցը կ'այցելէ: Այս պահուս, ես իմ մա-  
տիս փառասուր մարտիրոսներու մասունքները կրող շքնազ սրբատուփի

մը մէջ գանուելու ապաւորութիւնը կը կրեմ: Հոս տիրող կարգապահութիւնը, շէնչոյ գուարթութիւնը, որբերուն առողջ ու կայտաւերելոյթը, վերջնապէս բարոյական, նիւթական ու կրթական զարմանալի կարգ ու սարքը ինձի այս համոզումը կը ներշնչեն... :»

24 Մայիս 1921, Ճիւնիտ

**Վարդան Վ. Բ. Խաչերեան**

(Զմեարի ուխտէն. — առաջնորդ՝ Գանիւրի)

«Յղել եմ կալկատում և Ատանայում բոլոր որբանոցների մէջ: Սա ունի համարեա բոլոր բարեմասնութիւնները այդ լուսալոյն որբանոցներին: Բայց չեմ տեսել նրանցից ոչ մէկում այդ տիպար մաքրութիւնը և ֆիզիքական կայտառութիւնը որբերին, որ փայլ է տալիս նրանց գէմքերին և պարտաբուժ է իմ հոգին յոյզի և հըրճուանքի խորունկ յոյզերով .

... Հեռանում եմ այս Որբանոցից այն անվթար հուսալքով, որ ապագայ Հայաստանը այս խուլ անկիւնից աւել է ստանալու, աւել՝ անշէջ կենդանութեան և կենսագործ մեծութեան :»

Պեկտ. 25, 1921

**Ռ. Երևանցի Խարամանեան**

(Պէյրուսի ժամուրթէն)

«Երկրորդ անգամ ըլլալով կայցելեմ Որբանոցիս. որբերու առողջութիւնը, հիւանդանոցի առանց հիւանդի մնալը, ամենամեծ երաշխիքը և վկայութիւնն է զուրգոտութեան խնամքի. հետեւաբար, կը մազթեմ Որբախնամ Մարմնայն ահէն յաջողութիւն. տնօրէնին և պաշտօնէից կարողութիւն և առատութիւն հայրական, մայրական ու քրոջական սիրոյ :»

1922 Յունիս 22

**Ստեփան Բ. Կր. Աւերակց**

«... I found this orphanage a very nice and peaceful home and am glad to know some armenian children happy and safe here.»

March 6, 1922

**Miss Petersen**

(Formerly of Mezereh. այժմ՝ Ճիւպէլի որբանոց)

«Ami de longue date des Arméniens, je suis heureux de joindre mon témoignage à ceux qui précédent. Je fais des vœux pour que prenne fin au plus vite le long et douloureux calvaire des Arméniens. Leur courage devant le malheur leur donne droit au bonheur.»

Le 6 Mars, 1922

**Maurice Muret**

(Homme de Lettres; Membre correspondant de l'Inst. de France)

«Այսօր, 19 Յունիս 1922, անակնկալ կերպով այցելելով Որբախնամ Ընկերութեան Ճիւնիէյի Որբանոցը, մէկ քանի օտարազգի բարեկամներու հետ պարտեցանք անոր զանազան բաժինները և շատ զո՛ւ մնացինք Որբանոցի բոլոր մասերուն մէջ արտոյ մաքրութենէն, կանոնաւորութենէն և առողջագոյնի պայմաններէն: Մեր ժամանակը չէր ներք ուսումնական վիճակին վրայ ծանօթութիւններ ստանալու, բայց տեսանք որ աշակերտները և աշակերտուհիները կատարելագէտ առողջ, կայտաւ և զուարթ երեսոյթ մը ունէին: Ազնկանց ձեռագործի բաժնին մէջ տեսանք աշխատութիւններ որոնք ճաշակի և նրբութեան կողմէ պատիւ կը բերեն ո՛չ միայն Որբանոցի ուսուցչուհիներուն և սանուհիներուն, այլ ընդհանրապէս հայ իրական սեռին. . . :»

**Միեւն Տամատեան**

«Ամէն ինչ կանոնաւոր, կոկիկ և զոհացուցիչ այս տան մէջ» :  
1922 Պեկտ. 30, Նր. Ի Ճիւնիէ

**Բարզևն Սպիսկոսյան**

«Ի՞նչ ցուերու մէջ՝ կաթիլ մը մխիթարութիւն, պուտ մը փոփանք, եթէ կ'ուզէք, ո՛վ հայութեան, մանաւանդ կիլիկիոյ հայութեան վայրալատին բեկորներ. փութացէ՛ք ինձի պէս գէթ քստորդ ժամ մ'այցելելու Ճիւնի հաստատում Հայկ. Որբանոցը, որ կարծիս սէզ Այնթապի ծոցէն ակամայ եկած ապաստանած է Լիբանանեան օտարերու ստորադը, Տնօրէնութեամբ Տիար Ղ. Ղպլիկեանի. . . Իրօք, հետեւէն նետու լսեր էի թէ այս մօտաւոր կեդրոններու որբանոցներէն ամենէն կատարեալն ու արդարն էր այդ Որբանոցը. և սակայն, միշտ վերադառնութեամբ լսեր ու մտքիս մէջ պահեր էի այդ գովեստները: Այսօր, երբ երջանկութիւնը կ'ունենամ անձամբ այս նուիրական հաստատութիւնն այցելելու, ուրախ և հպարտ կ'զգամ հայու, կիլիկիոյ զաղթական հայ վարդապետի սիրտս, որ տեսածս՝ լսածէս շատ աւելի է:»

17 Ապրիլ 1923  
Ճիւնի

**Գրիգոր Ա. րզ. Մանուշեան**  
(Զմեարի Միաբանութենէն)

«Այցելեցի այս զեղեցիկ վայրի մէջ զետեղում Որբանոցը և զայս ամէն ինչ կանոնաւոր գրութեան մէջ. երեսաները զատաբարակում են ազգային առողջ ուղղութեամբ:»


7 Յունիս 1923

**Բժ. Համ. Օհանջանեան**  
(Հ. Հ. Տալիկին Վարչապէս)

«Որբանոցի թէ ներքին և թէ արտաքին կարգ ու սարքը միանգամայն զօհացուցիչ էր. որբերի և պաշտօնեաների ազգային զգացումը վեր է ամէն քննադատութենէ:»

7 Յունիս 1923

**Մուսնի Հայրապետեան**  
(Ուղեկից-ընկեր՝ Բժ. Օհանջանեանի)



ԳԱՍ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0319215

Man  
773

